

ԱԹԵԿՈՅՑ
ԵՊԻՍԿՈՊՈՒՏ ՈՒԾՈՅՑ

ՊՐԵՋ

ԱՌ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՇԽԱՐԴԻՆ ՊԱՐՍԻՑ
ՎԱՄՆ ՀԱԽԱՏՈՑ

ՈՒՍՈՒՄՆԱԿՐՈՅ ԵՒ Ի ԼԱՏԻՆ ԼԵԶՈՒ
ՊՐԵԳՐԱՎԱԾԱՅ

Հ. ՑՈՎՀԱՆՆԵՍ Բ. Ա. ՔՈՐԽՈՎԱՆ
ԱՐԱՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ

AITHALLAE EPISCOPI EDESSENI
EPISTOLA
AD CHRISTIANOS IN PERSARUM REGIONE
DE FIDE

Ի ՎԵՐԱԲԵՐՅԻ

Ի ՏՎԱՐԻԿԻ ՈՒ ՎԱՐԱՐԻ
1942

Ն Ա Լ Է Ր

Լիզպոնի Գալուստ Կիւլպէնկեան

Հիմնարկութեան կողմէ;

Հայկական ՍՍԾ Գիտութիւնների

Ակադեմիայի Մատենադարանին

1966

ՄԱՍԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ
ՆԱԽՆԵԱՑ

ԱԹԵՂԱՆԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՈՒԽՂԱՅԻ
ԹՈՒՂԻ Թ

ԱՅ ԳՐԻՍՈՒՆԵԱԾ ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀԻՆ

ՎԱՍՆ ՀԱԽԱՍՏԱՑ

1/750
Հայոց

AITHALLAE EPISCOPI EDESENNI
EPISTOLA
AD CHRISTIANOS IN PERSARUM REGIONE
DE FIDE



Ա.Թ.ԵԴԱՀԱՅ
ԵՊԻՍԿՈՊՈՒՏ ՈՒՌՀԱՑԻ

ՔՐԻՍՏՈ

ԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՐՍԻՑ
ՎԱՍՆ ՀԱԽԱՏՈՑ

ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒՐԵԱՑ ԵՒ Ի ԼԱՏԻՆ ԼԵԶՈՒ
ԹԱՐԳՄԱՆԵԱՑ

Հ. ԹՈՎՀԱՆՆԵԼՈ Թ. Ա. ԹՈՂԻՈՒԵԱՆ
ՄԻԱՆՉԵ ՄԻՒԺԱՐԵԱՆ

Ի ՎԵՐԵԲՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ԴԱԶԱՐՈՒ
1942

AITHALLÆ
EPISCOPI EDESSENI
EPISTOLA
AD CHRISTIANOS IN PERSARUM REGIONE
DE FIDE

LATINE VERTIT

ATQUE PRAEFATUS EST

P. Joannes Dr. Thorossian

MONACUS CONGR. PP. MECHITHARISTARUM

VENETIIS
TYPIS S. LAZARI IN INSULA
A. D. MCMXLII

Ի ԳՈՎԱՆԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԶԵՄԵԱԴՐՈՒԹԵԱՆ

ՊԻՌՍԻ ԺԲ. ՔԱՂԱՆԱՅԱՊԵՏԻՆ ՄԵԾԻ

ԽԱՂԱՊԱՏԻԹԵԱՆ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՈԱՆԻ

ՀԱՐՔ ՄԻԱՆՉՈՒՆՔ ՈՒԽՏԻՆ ՄԻՒԹԱՐԱՑ

ՈՐ Ի ՎԱՆԵՏԻ

ՈՐԴԻՇՆԱԱՆ ՍԻՐՈՎ, ՆԱՌԻ ԻՆԴԱԿԻՏՔ
ԸՆԴ ՀԱԽՈՐԵՆ ՈՒԴՎԱՓԱՌ ՀՕՏԻ
ԶԹՈՒԴԻ ԻՆԻՒԱՆԻՆ ԴԱԼԱԱԽԹԵԱՆ

ԱՅԻԹԱԱՑ ԵԳԻՍԿՈՊՈՍԻՆ ՈՒԽԱԱՑ
ԹԱՐԴՄԱՆԵԱԼ Ի ԼԱՏԻ ԹԱՐԲԱԾ
ԸՆՎԱՑԵՆ ԽՈԽԱՐՀՈՒԹԵԱՄԲ
ԴԱՑԴ ՆԵԱՆ ԽՈՐԻՆ ՄԵՆԱՐԱՆԱՑ

PIO XII PONT. MAX.


DIRO FLAGRANTE PER TOTUM ORBEM BELLO
SUPREMO PACIS JUSTITIAEQUE VINDICI
ANNUM XXV AB EIUS EPISCOPALI MUNERE SUSCEPTO
CUM UNIVERSA CATHOLICORUM FAMILIA CELEBRANTES

**COENOBITAE MECHITHARISTAE
VENETIIS DEGENTES**

AITHALLAE SYRI EDESSENI
PRAECLARUM FIDEI DOCUMENTUM
NUNC PRIMUM IN LUCEM EDITUM
PARVUM MAGNI OBSEQUI SIGILLUM

HUMILITER

D. D. D.



Ներկայ հրատարակութիւնը գործն է Մխիթարեան Աւա-
տիս միաբան ողբ. Գեր. Հ. Յովհաննէս վ.՝ Թորոսեանի⁽¹⁾,
պատութեած Ս. Ալբոնէն իրրեւ Թագադիր Արքայ և Առշադա-
կան Արեւելեան Եկեղեցւոյ գործերը վարող Ս. Ժողովին:

Գեր. Հ. Թորոսեան, հակասուկ երկար շարք մը մեծ և կա-
րեւոր պաշտօններու՝ զորս արժանապէս վարեց յիսնեակ մը
ասպիններու շրջանին թէ՛ որպէս կրթական վարիչ Մխիթարա-
թեանս վանական և աշխարհիկ վարժարաններու աշակերտու-
թեան և թէ՛ որպէս Քարտուզար, Առողջական և Ընդհ. Ա-
թոռակալ Աւտոխիս վարչութեան մէջ, Երիտասարդ հասակէն
չերմօրէն նուիրուեցաւ մատենադրական-Հայրախօսական պի-
տութեանց, որոնց իրրեւ արդինք ունինք իր հմտալից ուսում-
նասիրութիւնները նկատմամբ կեսանքին և զործին Ս. Եփրեմի,
Ս. Տարսուղի ևն. և մասնաւորապէս Հայ Եկեղեցւոյ կարկա-
ռուն զէմքերուն՝ Ս. Ատամիկի, Ս. Մէնրոպի, Եղնիկի, Նարե-
կացւոյն և զեռ ուրիշ շատերու: Այդ ուսումնասիրութիւննե-
րէն մաս մը հրատարակութեած է «Բազմապէտ»ին մէջ և մաս մը
զեռ անտիպ:

Զանց կ'ընէնք հոս յիշելու մանրամասնութիւնը Գեր. Հ.
Յովհաննէսի կեանքին և ամբողջական զործին. վասիաքողնե-
րը կրնան առնանել «Բազմապէտ»ի մէջ⁽²⁾:

Մասնաւորելով մեր խօսքը Այիթալահի զաւանական թուղ-
թի մասին, ինչպէս ուրիշ առիթով ակնարկեցինք⁽³⁾, Գեր. Հ.

(1) Եղանձ էր Պարտէկակի մէջ՝ 1890ին. վայեճանեցաւ ութանաժայ Հասակին՝ 8 Յուլիս 1940ին՝ Մուրատ-Ռաֆայէլեամ վարժարանի ամո-
րակացին մէջ՝ Ազուր, որու զերեզմանացին մէջ՝ թաղուկաս՝ մեր Մեր-
թարհան Հայրերու բաժնին մէջ՝ մեծ յուղարկաւորութեան մը զերէ:

(2) ՏԼՌ «Բազմապէտ» 1933, էջ 85-89, և 1940, էջ 206-208:

(3) ՏԼՌ «Բազմապէտ» 1940, էջ 207:

Յովհաննէս 1899-ին մէսք զարկած է այդ գործին լատիներէն թարգմանութեան՝ փափաքին և թէլաղբանքին վրայ մէծն Ալիշանի, որուն սրատես աչքէն չէր զրիսած այդ չքնազ զոհաւը բանապահնին մէջ :

Գեր. Հ. Յովհաննէս յիշեալ թարգմանութենէն զատ կատարած է ուսումնասիրութիւն մըն ալ «Բազմավէլոց-ի» մէջ, չէշտելով մանաւանդ այդ գործին հետ ազերսը զոր ունի Եղնիկի անձը իրեւ թարգմանիչ և անոր «Եղդ ազանդոց» երկը :

Հոս զետեզուած ուսումնասիրութիւնը աւելի բնդարձակ է և ամբողջական՝ կարեւոր համեմատութիւններով :

Երբ նուրիսական պատեհով հրատարակելու ձևանարկեցինք բազմավաստակ Հօր այս գործը՝ իր և Ալիշանի սրբազն իդձերուն զոհացում տալով, հարկ տեսանք վերատեսնել Երկար տարիներ տռաջ կատարուած թարգմանութիւնը՝ յղկելով զայն աջակցութեամբ մէր հայուպէշտ բարեկամ Ուս. Ա. Շանուլիի, որուն կը յայտնենք հրատարակաւ մէր խորին չնորհակալութիւնները :

Բացի ծանօթութիւններու զասաւորութենէն և. Ս. Գրքի կոչումներէն, հարկ համարեցանք հայերէն ուսումնասիրութեան վերջը զետեղել Այիթալահի Հայկական թարգմանութիւնը պարունակող ձևագրին համառօս նկարագրութիւնը՝ բանաէրներուն արդար պահանջին զոհացում տալու զիստմագ:

ՀՐԱՑԱՐԻՒԹԵՐԸ

(1) Անդ, «Այիթալահի Հայուսական կոժ Վարդապետական թուղթը», 1911, գլ. 559-567:

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Այիթալահ⁽¹⁾, — որ Հայ թարդմանչին կամ օրինակողին դրչին տակ եղեք է Արեդահա — թէև անծանօթ անուն մը չէ մեղի, այլ նոր է Հայ զրական պատմութեան համար, որ չի յիշուիր ո՛չ Հ. Զարբհանալեանի «Մատենազմարան Հայկական թարգմանութեանց» զրքին մէջ եւ ոչ ալ Հ. Տաշեանի «Յուցակ Հայ ձեռագրաց» զործին մէջ⁽²⁾: Միարանութեանս ձեռագիրներու հաւաքածոն, որ լոյս հանած է անցելոյն մէջ զանազան զրութիւններ՝ որոնք կորսուած կը համարուիին, պահած է նաև Այիթալահի անուամբ զրութիւն մը, «Ճառ⁽³⁾ Ալթեղահայի Ռուհայի և պիսկոպոսի» տիտղոսով, որուն ասորի բնադիրը անծանօթ մնացած է մինչեւ օրերս⁽⁴⁾: Յիշեալ ճառը կամ աւելի վարդապետական թուղթը, թէև փոքրիկ իր ծաւալին մէջ եւ զուրկ թերեւս շատերուն համար դրական մէծ արժէքէ մը, ունի սակայն մեղի համար իր մէծ

(1) Այդ անունը ասորի լեզուին մէջ կրնոյ կորդոցուիլ Այիթալահ, Այիթիահա, Այիթալահ, եւն սակայն Ասուեմանի ճշգտոյն կը դոեւ Այիթալահ կամ Այիթալահ շնթերցումը, որ կը նշանակէ Ասոււածարեր կամ Ասոււածակիր. Bibl. Orient. I. էջ 304—5:

(2) Տաշեան իր «Յուցակչին մէջ կը յիշէ Այիթալահ սորիստագը, եւ անոր զկայտածութիւնը, բայց ո՛չ նզեսիոյ նողիկոսկոսը» որու ժամանէն ի խօսքերնիս:

(3) Յարգ. Յ. Ն. Բիւզանզացին կարգալով զրութիւնս, կործիք յայտնեց թէ լաւագոյն է «Բուղթ» զնել փախանակ զնառքի, նկատելով որ իրօք նամակի կամ թուղթի մեւ եւ սկզբնաւորութիւն ունի: Այս կործիքը ունեցած է նույն Հ. Բ. Սարգիսեան իր Հրատարակուած «Եւազրի Վարչ և Մատենազմարինը» զործին ներածութեան մէջ, չչ մնի:

(4) Յիշեալ զրութիւնը կը զանուի մը է ճառահակիրին (թ. 822) յպ յին էջերուն մէջ: Գրչութեան թուականը թէ եւ անսորդ է, սակայն բաւական հին կ'երեւի, հաւաերէն ժԱ. — ժԲ դարսւն:

նշանակութիւնը, իրրեւ մին մէր Ոսկեղարու արտագրութիւններէն, և մէր ամէնէն նշանաւոր Հեղինակներէն մէկուն իր աղբիւր ծառայած ըլլալուն։ Այս տեսակէտով է որ աւելի՝ զայն կ'ուղենք մէր ընթերցողներուն ուչագրութեան առարկայ ընել, յետ ներկայացնելու անոր կենսագրական համաօստ մէկ քանի դիմերը։

Այիթալահ, Քրիստոսի 324 տարւոյն, Աւոհայի կամ Եղեսիոյ Կողիսկոպոս էր, յաջորդելով Սատանի(5)։ Տարի մը վերջը (325-ին) կը գումարուէր Նիկիոյ Ա. տիեզերական ժողովը, ուր միացած քրիստոնեայ արքեւէլքն ու արքեւմուտքը՝ բարձրացուց իր բոզոքի ձայնը եւ հանգիստապէս դատապարտեց Արքոսի ազանդը, նուիրագործելով համագոյակից կամ ի միասին էական (ծմօօնցւոց) բառը։ Հոն, նոյն ժողովին Հարց մէջ, կը զտնուէր նաև Այիթալահ, ինչպէս կը տեսնենք նշանակուած նպիսկոպոսաց ցանկին մէջ իր անունը զանազան հնչումներով(6)։ Հոն կը ներկայացնէր ան արքեւէլքի ամէնէն հեղինակաւոր Ակեղեցիներէն մին, նշանաւոր իր քրիստոնէութեան ամէնահին եւ առաքելական ծագումովը(7), և Հզօր մրցակից մը Անտիոքի եւ Աղեքանդրիոյ։ իր հոչակաւոր տառուածա-

(5) Chronicon Edessenum. Assemani, Bibl. Or. I. էջ 394, 424; Gams. Series episcoporum. Ratisbonae, 1873.

(6) J. D. Mansi. Sacr. Concil. Collectio II. Florentiae, 1759. - Գելցերի Հրատարակութ Նիկիոյ ժողովի Հայրերուն ցանկին մէջ կը լիւսէ, էջ 194-5. Հայերէն ըլլաթազա յիւսունայէ 73որդ, ինչպէս ազետուրէն ինձի Հազարզեց Հ. Գարք. Մ. Վ. Ալեքսէփէնուն. յուն. 'Աւթալէն' Էծսան, 'Աւթալէն' Էծսան. Ethilaos, Aethilaos, Aetholaoe, ևն։

(7) Եղեսիս բազարը ոչ միայն կը պարծի՛ Հաւատոր Անտիոքի, շատը կանուխէն քրիստոնէական Հաւատորի բնդզրկած ըլլալուն համար, այլ նաև միշտ անոր մէջ Հաւատոտուն մասուն վրայ, Հակառակ արձան բռուն Հաւատոնքներ կրելուն Պարսիկներէն, սրան համար ու կը կոչուէր Հաւատոր, որ նեկալ, բարեկաշատ թեամբ Պարզաբառը բազար։ Assemani, Bibl. Orient. I. pp. 261, 278, 417.— Theod. Hist. Eccles. III. p. 26:

բանական դպրոցովը⁽⁸⁾, որ սկսած էր ծաղկիլ նոյն խել Բ-դարէն, եւ որուն ամէնէն փայլուն ներկայացուցիչն եղաւ Ս-Եպիքիմ ասորին:

Անտարակոյս Այիթալահ նոյն է Այրենացւոյ պատմութեան մէջ յիշուած «Եւթաղ Եղեսիայ»⁽⁹⁾ Նորիսկոպոսին Հետ, որ ճիշտ նոյն ժամանակ եւ նոյն ճամբով Նորիսկա կ'Երթար, երբ Ս-Արքուտակէս ալ՝ իրը Հայ Եկեղեցւոյ ներկայացուցիչ՝ կ'ուղեւորէր Հոն, եւ իրարու Հանդիսեցան Կեռարիս քաղաքին մէջ: Այդ Երկու անձնոց — Այիթալահի ու Եւթաղի — նոյնութեան վրայ զրեթէ տարակուսելու բան չի մնար, երբ նկատնք որ՝ Եղեսիոյ աթոռին վրայ Երբէք Եւթաղ անունով եպիսկոպոս նատած չէ, եւ Նորիսկա ժողովին զումարման տարին, 325 ին, Այիթալահ էր անոր եպիսկոպոսը: Հետևարար «Եւթաղ» անունը սխալ ընթերցում կամ զրութիւն մ'է «Աւթաղ» կամ «Աւթաղաս»⁽¹⁰⁾ անուան, որ զրուած է Նորիսկ ժողովին Հարց անուններու հայերէն ցանկին մէջ փոխանակ «Այիթալահ»ի:

Պատմութիւնը շափապանց սիշտ է ասոր մասին: Հազիւ Հասուցեր է մեղի անունը, եւ մի քանի նշխարծներ անոր կենապրական գիծերէն: Նոյն դարու ուրիշ մեծոյի զէմքերուն քով, զէթ զրականօրէն, շատ ազօտ ու աննշան կ'Երեւայ պատկերը ասոր, որ Հեռի կրօնական բուռն պայքարներէ, աւելի Հանգարա միջավայրի մը մէջ, Հովուական պաշտօնին Հազերուն միայն նուիրուած, չէ ունեցած առիթը ցոյց տալու իր զրական կամ բնմական տաղանդը, որուն իրը նշամար մը Հասած է մեղի յիշեալ վարդապետական թուղթը: Նախան-

(8) Եղեսիոյ զպրոցէն եւան՝ Բարզեծան, Ս-Ղուկիանոս քոհակայ, Եւսերիս Եմեսացի, եւ աւրիներ, Բ-Է. Դ. Դարերուն: Ճան կար նաև առանձին զպրոց մը պարսիկ քրիստոնէից Համար, որոնց եկեղեցական ըկզուն ասորէրէն էր, ճիշտ ինչպէս մէր մէջ՝ Դ զարուն եւ Ե-Բ. սկիզբ-ները:

(9) Մ-Ասր. Պատմ. Հայոց Բ. զլ. 28. էջ 373. Վենետիկ, 1881:

(10) Տես Նախորդ էջին վեցերորդ ծանօթութիւնը:

ձաւոր ու Հաւատարիմ իր բարձր կոչման, ինչպէս նաև զիտակից անոր պարտականութիւններուն, և ունդուն քարոզիչ ու ախոյեան մ'եղած է ճշմարիս Հաւատքին, ինչպէս ենթադրել կու տայ իր գրութիւնը։ Եւ այն աղմկալից ժամանակներուն, երբ իրենց զիրքով եւ զիտութեամբ «կարծեալ սիւնքն եկեղեցւոյ», ինչպէս էին երկու Եւուրիստները եւ ուրիշներ, կը զեղեւէին իրենց ուղղափառ Հաւատքին մէջ, սա երբեք չգաղրեցաւ Նիկիական դաւանանքին ամենաջերմ պաշտպաններէն մին ըլլալէն։

Եղեսիոյ Քրոնիկոնը, իր արտակարգ Համառօտութեան մէջ, կ'աւանդէ թէ՝ Հաղիւ բարձրացած եպիսկոպոսական աթոռին վրայ՝ շինեց քաղաքին գերեղմանատունը եւ եկեղեցւոյն Հարաւային կողմը, եւ չորս տարի վերջ (328 ին) կարեւոր յաւելուածներ եւ նորոգութիւններ ըրաւ եկեղեցւոյն վրայ⁽¹¹⁾։ Իսկ Ս. Եփրեմի վկայութեան Համաձայն, Այիթալահ չէ խնայած ո՛ւ եւ է ճիզ եւ ջանք ո՛չ միայն կրօնքը եւ բարեպաշտութիւնը ծաղկեցնելու՝ այլ նաև ուսումը եւ զիտութիւնը զարգացնելու եւ Դպրոցին փայլը աւելցնելու, որուն օրինակին Հետեւեցան վերջը Արքահամ եւ Բարուլաս նշանաւոր եպիսկոպոսները⁽¹²⁾։

Մակայն ասորի զրականութեան պատմութեան մէջ չէ յիշուիր ընաւ, թէ Այիթալահ եպիսկոպոսը հեղինակ ըլլայ ո՛ւ եւ է զրութեան մը։ Ասսեմանի Եղբարք, որ այնքան պըրպըսող միտքեր եղած են, եւ ասորի ո՛ւ եւ է դրական աշխատութեան մը ամենադոյդն Հատակոտորն իսկ զանց ըրած չեն ամփոփելու եւ Հատարակելու իրենց Արևելիան Մատենադարանին մէջ, Այիթալահի մասին ակնարկ մ'անդամ չեն ըներ՝ թէ ո՛ւ եւ է թուղթ մը կամ ճառ մը դրած ըլլայ։ Հաւանօրէն շատ կանուխին մոռացութեան տրուած կամ կոր-

(11) Ass. Bibl. Orient. I. p. 394; II. pp. 37, 170, 924.

(12) Սոկրատ, Եկեղ. Պատմ. Բ. 9, Գ. 1:

սուած պէտք է ըլլայ անոր վարդապետական թուղթը, ո՞չ իր քանակով եւ ոչ ալ իր զրական արժէքով մեծ զեր մը կատարելու սահմանուած ըլլալով։ Արդէն անոր ո՞չ յոյն եւ ոչ բատին թարգմանութեան մը հետքն անդամ ջնշմարուիլլ՝ եւս աւելի կը հաստատէ այն ենթադրութիւնը, թէ շատ անձուկ չըջանակի մէջ մնացած է յիշեալ զրութիւնը։

Սակայն անոր բովանդակութիւնը, կրօնական տեսակէտով կամ վարդապետութեան պատմութեան համար, ունի իր առանձին կարեւորութիւնը։ Իսկ հայերէն թարգմանութիւնը կը պարտինք ապահովագէս դէպքի մը կամ պարագայի մը, այն է՝ մեր առաջին թարգմանիչներէն ոմանց — որոնց զլիաւորն է Եղինիկ Կողբացին — Եղիսիա զրկուած ըլլալուն իրենց վարդապետներէն, որպէս զի թարգմանեն Հռն ասորի Հեղինակներու եւ Հարց զրուածները եւ Հայաստան զրկէն(13)։

* * *

Գրութեանս սկզբնաւորութիւնը նամակի ձեւ ունի. «Աւետարանիչք բարեաց, քարողիչք խաղաղութեան, եւն, ողջոյն եւ խաղաղութիւն բազմացի ձեզ ի մի ճշմարիտն Աստուած . . . եւ զօրութիւն շնորհաց նորա ի ձեռն ճշմարիտ Հոգւոյն եղիցի ընդ ամեննեսին»(14)։ Այս համառօտ օրհնութեան ողջոյնէն վերջը, կը սկսի պատմական ոճով յիշատակել հռոմայիցի վերջին կայսերաց հայածանքը քրիստոնէից դէմ, Կոստանդիանոսի յաղթանակը եւ զարձը, յարերով անմիջապէս Նիկիոյ Ժողովին զումարումը, անոր մէջ հաստատուած հաւատոյ զաւանութիւնը, եւն։ Սակայն չի յիշուիր Հռն Արիոսի անունը, եւ ո՞ւ եւ է ակնարկ մը չի կայ անոր մոլար վարդապետութեան։

(13) Կորիւն, Պատ. Ս. Մեսրովայ, էջ 32 - 3. Վենետիկ, 1894։

(14) Այս հազուական կամ վարդապետական թուղթը ուղղուած է Հաւանորէն ասորածէն կամ ասորալեզու պարսիկ քրիստոնէից, որոնց կակնարկէ քննորեալը ի հեթանոսաց բառերով, եւ կը բացատրէ անոնց հաւատքի զլիաւոր մասերը։

Յիշեալ հաւասար դաւանութիւնը, որ Հոս Նիկողոյ Ս. Հարց
կ'ընծայուի, շատ կը տարբերի Նիկիական հանգանակէն, և
բնաւ Ս. Աթանասի ընծայուած հանդանակին կամ անոր
վարդապետական արտօյայտուրեան Հետ նմանութիւն չու-
նի⁽¹⁵⁾. այլ աւելի ընդլայնած, Ս. Գրոց վկայութիւններով
ճոխացած, աւելի ճառի մը քան հանդանակի երեսոյթը ունի:
Հոն կը յիշատակուի նաև Զատկի խնդիրը, որ նախորդ
դարերուն մէջ այնքան կրօնական յուլումներ պատճառած
էր, ու արեւելքի մի քանի Եկեղեցիներ, տղիտութեամբ և
յամառ աւանդութեամբ մը, Չորեքսասաններորդ կոչուած
հերձուածի մը ծնունդ տուած էին, Հրէից Հետ նոյն օրը
կատարելով Զատիկը: Այս կարեւոր խնդիրն ալ, Կոստանդի-
անոսի առաջարկին վրայ, որոշուցաւ նոյն ժողովին մէջ,
ևեւ միարանեցան առնել ի մի օր Զատիկ, կ'ըսէ Այիթալահ,
յորժամ կամիցի յաւելուլ լոյսն տուրենջեան ի ժամա իւր քան
զժամս խաւարին զիշերոյ:

Սոյն պատճական հասուածէն վերջը կը սկսի վարդա-
պետական բաժինը, որ գրաւած է դրեթէ թուղթին մեծազոյն
մասը, ընդհանրապէս Ս. Գրոց վկայութեամբը հասուածէ-
լով Երրորդութեան խորհուրդը, Քրիստոսի աստուածութիւնը
և մարդկութիւնը, Հոգույն Սրբոյ աստուածութիւնը, Ս.
Հաղորդութեան խորհուրդը և քրիստոնեայ կրօնից ուրիշ
վարդապետութիւնները, ևն առանց սակայն բանական կամ
բնական ժամանակով ապացուցանելու միշտ ըսածնները, ինչ
որ կ'ընեն ուրիշ Ս. Հարք: Անկէ վերջ կը սկսի աստուա-
ծարանական և իմաստասիրական կնճռոտ հարցեր մէջ քե-
րել, որոնց լուծումը կը ջանայ տալ Ս. Գրքի վկայութիւն-
ներով և կամ բնական փաստերով, օրինակներով և բացա-

(15) Enchiridion Symb. etc. Henr. Denzinger, 1900, Leipzig, էջ 36-37:
Հանդանակ հաւասար. Հ. Յ. Գոթբրենս. Վիեննա, 1891, էջ 25-6, 36-7:

արութիւններով։ Իրը ապացոյց առոր՝ մէջ կը բերեմ հետևեալ տողերը, որոնց մէջ կը բացատրէ Քրիստոսի «Երթամ Էւ զամ» խօսքը. «Երթալն այն է՝ յորժամ զադարէ յառնելոյ զգօրութիւնն ի ձեռն սրբոց խրոց, և զալն այն է՝ յորժամ ցուցանէ նշանն է արուեստո ի ձեռն արդարոց և ճշմարտից։ Իրրեւ զարեղակն՝ որ ծագէ ի վերայ ամենայնի որ յօդու եւ յերկրի են և ի ծովու. բազումք են որ ոչ աեսանեն զնառազայթն նորա, իցեն որ կոյցք իցեն եւ իցեն որ ի քուն կայցեն. և որ ունին աշխ և արթուրք են, աեսանեն զբաղցրաւայեաց նշոյլո նորա։ Դեղեցիկ կերպով կ'ապացուցանէ թէ ո՛չ միայն հակասութիւն չկայ Հին Կտակարանին և Նորին մէջ, այլ մանաւանդ թէ այնպէս ներդաշնակ կերպով միացած են իրարու, որ մէկը կը լրացնէ միւրը, և Հինը անբժրունելի և թերի պիտի մնար առանց Նորին։ Կը խօսի Աստուծոյ անսահման գորութեան վրայ, թէ ի՞նչպէս կը բնակի «ի լոյս անձինն իսկութեան, և ընդ ամենայն անցանէ նուրբ և աներեւոյթ գորութեամբն, և ընդ իմիք ոչ խառնի և ոչ արգելուցու, այլ ինքն պատեալ և փակ ունի ընդ իւրեւ զամենայն։ Այս խօսքերէն կը հետեւի բնականարար այն առարկութիւնը, թէ ի՞նչպէս Աստուծ ամէնուրեք լրացնով և ամէն բան բովանդակելով իր մէջ՝ անխառն ու մաքուր կը մնայ անսուրը արարածներէն։ — «Որ զայդ ածես զմտաւ, կը պատասխանէ, նայեաց ընդ արեղակնա՝ որ արարած նորա է, զի ծագեալ ծաւալեալ կայ ի վերայ ամենայնի առհասարակ, ո՛չ ի սուրբ ինչ իրաց սրբի և ոչ ի պղծոցն առնու խառնուած և ազանդանայ։ Սոյնպէս եւ հուր՝ յո՛ր և մերձեսցի՝ սրբէ և մաքրէ, և ինքն իւիք ոչ աղաղանայ։ Եւ թէ սոքա տնկակիցք և համազինք արարածոց՝ ո՛չ աղտեղովն (աղտեղելովն?) աղտեղանան, այլ սրբելով սրբին, ո՛բավի ևս առաւել անդին և անխառնելի գորութիւնն առաւել սրբելով սրբէ։

Այս ոճով կը յառաջէ ան, առանց տասանելու բնաւ ո և է գժուարութեան առջեւ, զիմելով յաձախ նմանութեանց կամ օրինակներու, ուր որ բանական փատակերը բաւական պիտի ըլլան համոզելու կամ ըմբռնելի պիտի չըլլան իր բնիմերցոդ-



ներում։ Վերջը հաղիւ հարեւանցի ակնարկ մ'ընելով նիւթական էսկաներու վրայ, կ'անցնի խօսելու հրեշտակներու և գեւերու վրայ՝ թէ ի՞նչ բնութիւն ունին, ինչո՞ւ «Հուր» կամ «Հոդմ» կը կոչուին Սուրբ Գրքին մէջ. կրնա՞ն մարմնաւոր իրերու դործողութիւնները կատարել, ևւն. ի՞նչպէս «ազատ» և «անձնիշխան» կ'ըսուին, քանի որ հրեշտակները չեն կրնար մեղանչել ու սատանան չի կրնար զառնալ իր չարութիւնին։ կա՞յ ի բնէ շար ու բարի, և թէ ասոնք «անձի՞նք են», թէ արդասիք անձանց։ ի՞նչպէս կրցեր է միանալ հոդին մարմնոյն հետ, երկու աննման և իրարու հակառակ դոյցաւթիւններ, ևւն։ Եւ այսպէս կը շարունակուի շարք մը բնադանցական հարցերու, որոնք նոյն ժամանակի խորհուղ մտքերուն տեսակ մը սեւեռումները դարձեր էին, նոյն իսկ իմաստափրական գարոցներէն գուրք՝ մուտ զտնելով ժողովրդեան զասակարգին մէջ, որուն կ'ուղղէ Ա. Հայրս իր ներկայ թուղթը։ Այդ վերջին բնագանցական խնդիրները, որոնք հոս շատ վեր ի վերոյ շօշափուած են, ընդարձակօրէն կը զտնուին արդէն մեր Եղնիկ Կողբացւոյ «Եզծ աղանդոց» զրքին մէջ, որով կարելի է աղերս մը կամ առնչութիւն մը ևնթագրել ներկայ դրութեանն եւ Եղնիկի դործին մէջ, ինչպէս պիտի ցուցուի քիչ վերջը։

Հոս անցողակի ըսեմ որ, Այիթալահի զրութեան առաջին էջը (25-30 տողի շափ), որ կը սկսի «յամի իննեւտասներորդի Դիոկղեախանոսի եւ երից ընկերացն՝ որք յարուցին հալածան ի վերայ քրիստոնէից», եւ կը վերջանայ «քննեցին ըդպիրս եւ զրեցին հաւատո թէ՝ Մի է Աստուած» ևւն. — ուր կը յիշուի Կոստանդիանոսի յաղթանակը, զարձը ի քրիստոնէութիւն եւ Նիկիոյ ժողովին զումարումը, — զրեթէ բառ առ բառ կը զտնուի Աերէոսի պատմութեան մէջ, ազուցուած այն ընդպարձակ վարդապետական թուղթին, զոր ներսէս Գ. կաթողիկոսը եւ Հայ եպիսկոպոսները կ'ուղղեն առ Կոստանդին Բ կայսրը, որ ունի արդէն մէջը կցկտուր քաղուածներ զանազան հեղինակներէ, օր. Պիտոյից զրքէն, Աղաթանդէկոսէն, ևւն, ուր յաճախ կրկնութիւններ են, թերի եւ կրճատ նախադասու-

թիւններ եւ անկասոյ խմատներ (16) : Հռո արդէն ուշաղիր ընթերցողը իսկոյն պիտի անօդքազանայ, թէ մեր յիշած կը տորը եկամուտ է՝ կրկնութիւն ըլլալով էջ մը առաջ բաածներուն: Հաւանական է թէ սոյն հասուածը, ինչպէս նաև Պիտոյից զրբէն եւ ուրիշ քաղուածոյ կտորները, չէին գանուիր թուղթին սկզբնապիր օրինակին մէջ, եւ Մերէուէն վերջն է՝ որ ո՛ եւ է զազափարող մը, յիշեալ նամակին աւելի հմտական ձեւ մը տալու եւ ճոխացնելու համար, ազուցեր է անոր ինչ որ նոյն նիւթին վերաբերող կտորներ դաեր է յարժար կամ անյարժար:

* * *

Վերը մէջ թերուած սակաւ տողերն իսկ բաւական պիտի ըլլան համոզելու, մանաւանդ ով որ պարապած է հայերէն լեզուին կազմութեան եւ անոր պատմութեան, թէ Այիթաւահի զրութեան թարգմանութիւնը անսարակոյս մեր Ուկեղմարու շրջանին կը պատկանի, ու հարկ է անպատճառ մեր թարգմանչաց երիցազոյն գասուն մէջ զինուաէլ անոր թարգմանիչը: Կը բաւէ ուշ զնել բաներուն ընտրութեան, անոնց կանոնաւոր եւ վայելուչ դասաւորութեան, բացատրութեանց յստակութեան եւ պարզութեան՝ առանց բան մը կորսնցնելու վրանեմ եւ կորսվի ըլլալէն, իր այն կորուկ եւ ներդաշնակ ոճին մէջ, ձիբքեր՝ որոնք յասուկ են Մերկուպիան գասական լեզուին, որուն իրը օրինակ կը ներկայանայ Եզնիկի զրբոյկը: Եթէ տեղ տեղ կը մնան մութ կէտեր, զարտուղարիւններ կամ անձզութիւններ, որոնք շատ ցանցատ են համեմատութեամբ,

(16) Մէրէսս. Գառամ. ի Հերակլէ. Հրատ. Ք. Գառկանեան. Գևորգ-բուրզ. 1879. էջ 130 - 1: Այիթաւահէն փոխ ուղևուած կամ ներծուծուած հասուածը կը սկսի. «Ցամքի (երկերիւր ութունն եւ շորբորզի) կենարութին մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի թագաւորէ Նիոկղիաբանուշ... եւ կը վերջանայ «քննեցին ողիքու, եւ զրեցին հաւատու Հմարիս» որի նիկիայն աւետարանեցու մեջ»:

անոնք թարգմանչին վերադրելի չեն, այլ օրինակողներու անհոգութեան :

Իսկ թէ ո՞վ կրնայ ըլլալ թարգմանչիք, թէ եւ դրական փաստեր չունինք ասոր պատասխանելու, սակայն եթէ ուշ դարձնենք ճառաւած նիւթին, պիճարանութեան առարկայ եղող խնդիրներուն, իմաստներուն եւ մանաւանդ բացատրութեանց, որոնք դրեթէ նոյնութեամբ կը դանուին «Եղծ ազանդոց» զբքին մէջ, մէր մաքին վրայ ըրած առաջին տակաւորութիւնը կամ ևնթագրութիւնը դրեթէ ապահով եղրակացութեան մը կը փոխուի, թէ Այիթալահի թուղթին թարգմանիչը ուրիշ մէկը չի կրնար ըլլալ՝ բայց նոյն ինքն Եղնիկ : Եւ այս Եղրակացութիւնը ամբացնելու պիտի ծառայեն այն քիչ պատմական անդեկութիւնները՝ զոր ունինք իր մասին, այն է՝ թէ Եղնիկ Հաւասարապէս ծանօթ էր ասորի լեզուին⁽¹⁷⁾ ինչպէս յունարէնին, եւ ճիշդ այդ էր պատմառը՝ որ Եղնիսիս զրկուեցաւ իր վարդապետներէն՝ ասորի Ս. Հայրերու զբքերը թարգմանելու : Հետեւեալ Համեմատութիւնը լիուլի պիտի հաստատէ ըստածներս :

ԵԶՆԵԿ

Բայց եւ զայն եւս պարտիժը պիտել, թէ Հրեշտակը եւ զեւք եւ ողիք մարդկան անմարդինք են. զի հարեւատկաց տոէ. Ալլար ըշՀրեշտակը իւր Հոգին եւ զպաշտուեայս իւր բաց Հորյաց : . . . Որպէս զան սահակաթեանն բացեցն կոչին Հրեշտակը, ևսինքն եւ զան արագութեան եւ արածութեան՝ Հոգեզնէր, որ է՝ Հոգեշտինք. բայց թուութիւն նոցա ի միշտ է քան զնողմ եւ քան զնուր, նուրը եւ

ԱՅԻԹԱԼԱՀ

իսկ զրեսւթիւն վերին զօրութեանցն եւ զդիւոցն եւ զնուոյ մարդկան չէ հնար մարմնառոր աշաց անսանել . . . «Ալլար, ասէ, զհրեշտակը իւր Հոգմա եւ ԸՊպուշտուեայս իւր ի բաց Հորյաց : . . . Այլ կուշցան Հաւր վասն զօրութեանն զոր ունին, զի սրագէս Հըրոյ ուինչ կայ առաջի՛ յորժութ բորբոքիցի յայրել, ևսինքն եւ ոչ նոցա ինչ առաջի կարէ կալ . . . ասին եւ Հոգմ' վասն երազ եւ նուրը բնութեան :

(17) Եղծ ազանդոց. յէլլո 90, 92, 260-1:

Աւ. Եղեկիելի հրամանին եւ բացակառ ի կասու ազգի ազգի կերպարանուք յազեալ, և. կառավարժարգիակերպարան երեւցուցանիր. եւ քերորդս ազգի ազգի զատանու յազեալ, և. ձեռն ձեռն էրբեկ թարգույթը բարորդի, եւն:

Եւ յարժամ երեւցուն երբեք երբեք, ոչ միով կերպարանօք երեւցուն ոյլ երբեմն ի նմանութիւն քրովբէից, երբեմն ի նմանութիւն կառաց և. զարգանց, երբեմն իրբեւ թեւաւորը և. երբեմն ի կերպարանու ժարգան, ևն:

Այս համեմատութենին կ'երեւի թէ նոյն շունչն է՝ որ անցեր է երկու գրիշներու վրայէն, միւնոյն զաղափարները երկութիւն մէջ ալ նոյն կարուել եւ կորովի ոճով բացատրուած. Եւ ինչ որ Եղնիկ թարգմանիչը՝ ասորերէնի ազգեցութեամբ՝ ըստով է Այիթալահին մէջ «արար զհրեշտակ» իւր հոդիս», նոյնը Եղնիկ Հեղինակը սրբազրած է «Եղծ ազանդոց»ին մէջ «արար զհրեշտակ» իւր հոդիս», ինքն իսկ բացատրելով թէ սուլույ ևւ հոդիս անուն երայեցերէն եւ յունարէն ևւ ասորերէն նոյն է»⁽¹⁸⁾: Ամէն տարակոյս վարատելու Համար՝ թէ Այիթալահի թուղթին թարգմանութիւնը Եղնիկի զրչին արտադրութիւնն է, կը բաւէ կարգալ անոր ո՛ ևւ է մէկ էջը, ուր պիտի տեսնուին լիզուին մինւնոյն դարձուածները, մտքի միւնոյն նրբութիւնը, առ տարբերութեամբ միայն՝ որ մինչ Այիթալահին մէջ ո՛ ևւ է խնդիր վճռական կամ վարզապետական ձեւի տակ կը ներկայանայ, առանց վիճարանելու, առանց իմաստասիրական առացոյցներու, ոյլ միայն Ս. Գրքի վկայութեամբ Համատաելով ևւ առաջարկելով իրը մասն Հաւատոյ. ընդՀակառակն, Եղնիկ իմաստասիրական վաստերով զինուած մէջտեղ կու զայ, կը վիճէ, կը կոռի, ևւ չի քաշուիր առպարէզէն, մինչեւ որ շրադթահարէ Հակառակորդը: Կը բերեմ հոս Այիթալահի թուղթէն Համատած մը, որ պիտի կարծուիր ըլլալ «Եղծ ազանդոց»ին մէկ էջը.

(18) Եղծ ազանդոց. էջ 90:

«Եւ մի՛ յորժամ Հայիցիս ընդ չափ թանձրութեան և եւ սեղմութեան արարածոց, կարծիցիս թէ դժուարին է զօրութեանն (Աստուծոյ) անցանել ընդ նոսա և ոչ խառնել՝ ունիս օրինակ դշունչն՝ որ Հաստատեալ է ի կերպարանս Արարչին խօսուն ևւ իշխանութեամբ. յորժամ շարժի ուրեք Հաստանել եթէ յերկինս ևւ թէ յանդունդո՞ւ արագ ևւ անարդել Հաստանէ, ևւ կարծէ յընչի ևւ յոչընչի լինել, իրրեւ չիք հնար արարածոյ լինել ընութեամբ յընչի ևւ յոչընչի, բայց միայն ամենազօր զօրութեանն՝ որ ունի միազդի ի ձեռին զաշինչն ևւ զինչն. զի որպէս ի չգոյի ած ի զոյս, այնպէս կարող է ի զոյէ անտի ի չգոյին դարձուցանել: Եւ թերեւս վասն այսորիկ ասի խօսողն ընութեամբ շնչոյն՝ նմանութիւն Աստուծոյ, զի որպէս սա կարծեօք կարող է լինել յընչի ևւ յոչընչի, նոյնպէս Արարի ընութեանն ճշմարտութեամբ կարէ լինել յընչի ևւ յոչընչի: ... Բազում անզամ յորժամ լսեմք զազդի ազդի վայրաց ևւ քաղաքաց, իսկ ևւ իսկ անդր Հաստանեմք մտօք ևւ նկատեմք պիզոցս ևւ Հրապարակս, ևւ ի վայրսն՝ դաշտս ևւ երինս ևւ ձորս ևւ հովիտս. ևւ թէ դէպ լիցի անդր Երթալ՝ ոչ այնպէս դտանին՝ որպէս մտօք նկարէաք: Արդ չունի զհաւատակի պատկեր Արարչին, որ ոչ յորժամ շարժի, ապա Հաստանիցէ յոր կոյս դիմիցէ Երթալ, այլ ճշմարտութեամբ ևւ ընութեամբ ի վերայ ամենայնի ևւ յամենայն տեղիս ևւ ուր չիք տեղիք: Ո՞վ խորք մեծութեան Աստուծոյ որ Հաստատեաց կացոյց զամենայն արարածո յոչընչի, անքընինս ևւ քննելիս, աներեւոյթս ևւ երեւելիս, ևւ աննախանձ շնորհնաց անմարմին ևւ անմահ ընութիւն ամենայն խօսնոց, ևւ որպէս յորդաստատ ևւ անզիզ յայտ արար զբարերարութիւն իւր զի թէ ևւ անհնարին ինչ յանցանս յանցանիցէն իշխան ազատութեամբն, ոչ դարձուցէ զամմահութիւն նոցա ի մեսերութիւն, ևւ ոչ զկամակար անմնիշխանութիւնն բերցէ իջուցէ ի ակարութիւն: Եւ զինչ տեսմ թէ անմահութիւն ևւ իշխանութիւն շնորհնաց նոցա, ուր դաստուածն ևւ զաէր անուն ոչ արգել աննախանձ ի խօսուն արարածոց: Եւ ունի ընութիւն ամենայն խօսնոց խտնուած ի զննելեաց, այս-

ինքն՝ ի չորիցն բնութեանց, ի ջերմութենէ և ի ցրտութենէ, ի խոնաւութենէ և ի ցամագութենէ. զի սոքա անքնինք են և նոքա անդնելիք, սոքա երեւլիք և նոքա աներեւյթք, սոքա անցանելոցք և նոքա առանց անցանելոյց:

Ո՞վ այս առղերը կարգալով՝ պիտի չունենայ պատրանքը կարծելու վայրիկեան մը, թէ հոս ատորի Ս. Հայրը չէ՛, այլ նոյն իսկ Եղնիկն է որ կը խօսի իր մայրենի լեզուովը, այնքան դդալի է վերի առղերուն մէջ անոր կորովի և տրամարանող միտքը՝ անոր յստակ և ներդաշնակ լեզուն: Ո՞ւր է հոն թարգմանութեան հետքը, ո՞ւր հոն հոն ասորերէնի ազգեցութիւնը կամ արտուղութիւնքը, որոնցմէ ազատ շատ քիչ թարգմանութիւն ունինք: Հոն կ'երեւին արգէն նմանութեան նշարները, և անժամանելի է թէ Եղնիկ ներշնչուած է Այիթալանի իմաստներէն, և զանոնք թարգմանելով՝ իւրացուցեր է անոր կարծիքները և անսութիւնները: Այդ երեւյթը աւելի ակներեւ պիտի ըլլայ հետեւեալ համեմատութիւններով.

ԱՅԻԹԱԼԱՆ

Ային դարձեալ բնութիւնը և չորժ առիշիւր, այսինքն՝ չերծութիւն, ցրտութիւն, խօսութիւն, ցամացութիւն . . . ասին և բնութիւնը ամենայն ժարժամարաց որ ի ցամացի են:

Թէ որպէս ասին՝ էին Հրեշտակը հուր և հոգմ, առկայն չէր նոցա հետը ամուսնանալ ընդ ժարժամարս, թող թէ անժարամիւր և անզինք են . . . այլ ընդ ժարժամարս ամուսնանալ են ոչ զիւց . . . զոյ հետը:

Զի թէ յայն հաստեալ էր, եւ ոչ ի վախճանի դէհնին խօսու-

ԵԶՆԻԿ

Թանգի ժարժին ժարդոյ ի չորժ առիշեց խօսնեալ է, ի խոնաւութենէ, ի ցամացութենէ, ի ցրտութենէ և ի ջերմութենէ . . . որպէս և ամենայն ժարժամարաց որ ի ցամացի են (էջ 80):

Զի եմէ ի բնութենէ հոգմոյ և հրոյ էին . . . ո՞ւր իշխեցին չընծայ՝ որք առեն թէ Հրեշտակը ընդ կանոյց ամուսնացան: Առա թէ անժարամիւր էին, չէր ժարթ անժարժամարս ընդ կանոյց ժարժամարս ամուսնանալ, (էջ 91, 100):

Եթէ այնպիսի արարիալ էր զիս Աստուծոյ, պատիժա ի նմանէ չէր

շեալ լիներ այսմ՝ որ միշտ կոտորէ զգործ իւր յոր հաստատեցաւ . . . եւ զի թէպէսն փորձին զբարութիւն իւր զոր չառ՝ ի շարութիւն զարձոյց, եւն:

Եւ սատանայ որ շարի կոչի այժմ վասն ապատմարոզ մասցի, զոր սասցաւ, ինքն իւրազ կամակորութեամբ, չըր ի բնէ շար եւ շարշարիչ, այլ ինքն կամեցաւ եւ եղեւ շար. եւ ոչ որպէս սամաց բաժրաւնն թէ յայն բնկ հաստատեցաւ զի եղիցի փորձիչ արդարոց . . . զի զարդարոն նոպաւ զոէ եւ զսուրբն ի նորու բազմ քննէ եւ պարզէ, եւ զմեզաւրացն զադարուն եւ զմանզն նորա հալոցաքն երեւցուցանէ:

Եւ ոչ զօրութիւն ինչ բահուոր է սատանայ, թէ բանարար ինչ ապատմարեաց եւ կամ թէ բանի զար վարդիչ ի շարիս, այլ պատրանոց եւ զրգուելով . . . եւ ոչ ունի կանխադիտութիւն յայնմանէ յայտ է որ խառնիքուն մարտնչի:

Եւ այսու յայտ է թէ չիւ ինչ շար կամ բարի բնութեամբ . . . եւ արդարի զեղեցիկ են ամենոյն զործը Աստուծոյ. . . Անին անմերչխանութիւն եւ ապատութիւն, եւ կարեն զատեալ կամակոր մասք ի բարի եւ ի շար:

ուսոր պահանջել, զի պահեաց զպայժման բնութեամն՝ յոր արարի դնա Աստուծուն . . . ազա եթէ յեսաւուծոյ բարւոց եղեւ, եւ ահամքը յահենէ զարձոյց զկամուն ի շար, եւն (էջ 52):

Զատանի անուն վասն խոսորեն յոյն չառ իւր անուն . . . իւրն կամաց եղեւ բանարկու. . . իւրեւ զապատմար յետ կացեալ թիւրեցու յիստուծոյ (52-3): Եւ ոչ շար եւ շարշարիչ հաստատեց զնու Աստուծուն, եւ ոչ փորձիչ՝ եթէ նազաւ փորձեալ զարզար զըտեցէ (50): Թուզացաւցանէ ըստ շարեց կամաց նորա փորձել զառացինիս. եւ ճանաւ ի փորձեարիւնն նորա իւրեւ ի բազ, դաին եւ ընուրին իւրեւ դուկի սուր ելեալ ի հալոցաց (182-3):

Չէ սատանայ բանաւոր եւ կանխադիմ . . . եւ զի չըր բանաւոր ոչ, յայնմանէ յայտ է՝ զի ցեղնն պատրամար մատուցեալ հարցանէր, եւ ոչ բնութեամբ զարհութեցուցանէր (77):

Չիւ ինչ շար՝ որ բնութեամբ շար իցէ (10) . . . ուստի յայտ է թէ Աստուծուն զզործուածն ամենոցուն զեղեցիկ զործէ, եւ ի բարութիւն եւ ի շարութիւն զառնութիւնն արար կամակար, զի յոր կոզմն եւ կամեցի՝ կարող իցէ զտանալ (173):

Եւ անհայտան շնորհեաց ան-
տարքին եւ անման բնութիւն ա-
մենայն խօսեց

Եւ շարքն եւ բարին ոչ եթէ ան-
ձիւր ինչ են, այլ ի գործոց ան-
ուանին որ երրեմն բարիք էին՝
շարք, եւ որ երրեմն չարք՝ եւ
որպէս բարիք:

Որպէս եւ որպատ առան Հրա-
ման, ոյնչափ փորձէ (սասանայ),
ի փորձութեանց իմաստաց որովց
փորձեաց զՅայր. զի ոչ որպէս
եւ կամկատ. փորձեաց, այլ որ-
պէս եւ ո՛ո Հրաման, եւ զի ոչ ա-
ւելի քան զկար ժարդկան փորձէ
զնոսա փորձին:

Այլ բանաւրաց պարզեւեաց
անհայտան զանմանութիւն (10):

Եւ այն ոչ եթէ անձիւր ինչ են,
այլ յիբաց անսի առնուն զան-
ման, և այնպէս եւ շարքին ի
դիպաց առնուն զանուանեումն (28):

Եւ փորձէլ այնչափ իշխէ սա-
սանայ, որչափ Հրաման առնու-
ն. յայտ ի Յովրայ փորձեանցն
է. զի եթէ ո՛չ նախ ո՛ո Հրաման
ըԱստվածայ, ոչ ժանցաւ փորձէլ
զեա... եւ փորձելոյն այնչափ
տայ նմա իշխանութիւն, որչափ
մարզն հանդուրժել կարէ (180-2):

Առնց պէս կը դանուին ուրիշ նմանութիւններ իմաստ-
ներու եւ բացատրութեանց, որոնք եթէ բոլորովին փոխառու-
թիւն կամ բանաբաղութիւն ալ չեն, սակայն անժիւուլի կ'ընեն
այն կապը կամ առնչութիւնը որ կայ երկու յիշեալ զրութեանց
մէջ, որ չի կրնար ուրիշ կերպով մէկնուիլ՝ բայց միայն
ենթագրելով թէ Եղնիկ, ասորի Ս. Հօր զրութիւնը թարգ-
մանելու ժամանակ, մաքին մէջ արդէն կազմած ըլլայ իր
ապագայ Հեղինակութեան ծրադրին մէկ մասը, զոր վերջը
ամբողջացնեցեր է ուրիշ Հարց կամ Հեղինակաց զրքիրուն
ընթերցմամբ կամ թարգմանութեամբ: Եւ իրաւցնէ, կարե-
լի՞ է պատահական համարիլ՝ որ երկու զրութեանց մէջ ալ՝
միեւնոյն կարծիքները կամ ուսութիւնները, միեւնոյն իմաստ-
ները կամ զազափարները զրեթէ յար և նման բառերով Եւ
զարձուածներով բացատրուած ըլլան: Օրինակ իմն, Այի-
թարան սատանային համար չչար եւ շարչարիշ» բացատրու-
թիւնը կ'ընէ, Եղնիկ միշտ միեւնոյնը կը կրկնէ երեք անզամ

իր զրբին մէջ⁽¹⁹⁾։ Հաստատելու համար թէ սատանան՝ Առտուծոյ թոյլ առուածին չափ կը փորձէ զմարդիկ, երկուքն ալ Յորայ օրինակը կը բերեն և միւսնոյն հետեւանքը կը հանեն⁽²⁰⁾։ Ես յնպէս միւս խնդիրը թէ «Զարիքն որք լինին՝ անձինք ինչ իցեն, թէ արգասիք անձանց», երկուքն ալ զրեթէ միւսնոյն վաստակով, օրինակներով և վկայութեամբը նոյն Եղակացութեան կը յանդին, թէ «ոչ եթէ անձինք ինչ են, այլ ի զործոց անուանին»։ ևու։

Կը վերջացնեմ խօսքո՞ հետեւել եղբակացութեանց զաւով թէ, ա) Այիթալահի թուղթը մէր Ասկեզարու անդրանիկ թարգմանութիւններէն մէկն է - բ) Այդ զբութեան թարգմանիչը ուրիշ մէկը չէ՝ բայց նոյն ինքն Եղնիկ Կողբացին - զ) Թարգմանիչը իր խկ կարգին «Եղծ ազանդոց» մատենին ինչ խնդիրներուն կամ կտորներուն մէջ ներշնչուեր է Այիթալահի անուութիւններէն և իմաստներէն։

* * *

Թէւ Հ. Բարսեղ վ.՝ Սարգիսեան իր «Մայր ցուցակ Հայրէն ձեռագրաց Մատենագարանին Միիթարեանց ի Վենետիկ» զարծին մէջ արգէն նկարագրած է 822 թուակիր Ճարմանիքը (տես Բ. Հա. Էջ 155, թ. 206) որուն մէջ կը գտնուի Այիթալահի Հովուական թուղթը, սակայն ուսումնասէրներուն զիւրութեան համար աւելորդ չէնք համարիր Հառ ամփոփելու կարեւոր ճանօթութիւնները։

Ցիշեալ Ճարմանիքը ունի Էջ 428, վերջին շորս էնիրը պարագ էն։ Գրութիւնը միասին է. մէն մի Էջ ունի 19-21 տող։ Ունի 27 թիւրը, իւրաքանչիւրը 8 թուղթ։ Թիւրթահամարները Ժ. Էն յետոյ տաս տաս կը յառաջն։ Նիւրը բամբակեայ՝ զորշագոյն և կակուդ։ Կազմը նոր, կաշեստա շիկաղոյն։ Համ-

(19) Եղծ ոշոնդոց, յէջն 50, 100, 185։

(20) Խօզ. յէջն 87, 181։

գամանելը՝ ընդհանրապէս լաւ է։ միայն անզ անզ վնասուած լուսանցքները նորոգուած են, և վերջին 2-3 թերթ բըրդ դրզւած Գիրը՝ բոլորդիր միջակ, հնաձեւ ու ցանցառ։ Զարդագիրները հազնազիւտ եւ կորազիրները սեւազիր են։ Ունի մէկ կիսախորան միայն, եւ 2-3 հատ պարզ կուսանցազարդեր։ Ժամանակն անյայտ է, վասն զի զլսաւոր յիշատակարանը կը պակսի։ Գրիչն է Ստեփանոս, թերեւս նոյնը նաև Մադկոդ։ Տեղը՝ անյայտ։ Ստացող եղած է Զաքարիա քահանայ։ Վերջին ստացողը՝ Ստեփանոս արեղայ։ որ թողած է յիշատակարան մը ՊԵԱ (1402) թուին, որ հետեւեալն է ուսանաւորի ձեւով եւ տարբեր դրով։

Արդ ի վերջին ժամանակի
ի ՊԵԱ քուականիս,
ձեռի գրելոյ յիշատակիս,
ձեռամբ անարուեստ գրչիս,
ախմար եւ ծոյլ Ստեփաննոսիս,
եւ սուտամուն արեղայիս,
որ ի կարդալ առ համդիպիս。
զիս աղաւը քո յիշեսցիս։
... Քրիստոս Աստուած զնոց յիշէ ամէն։

Այս Ճառընտրի մասին Հ. Բ. Մարգիսեան կ'ըսէ «...ՀՀ-նադոյն երկաթազիր եւ հաւանօրէն կիսեղծ գաղափարէ մընդօրինակուած, զի ոչ միայն ի առզամիջի մէկ երկու տեղ զատարկ միջոցներ թողուած են, այլ եւ երեսմն բառերն իրարու հետ միացած են, եւ յաճախ անդամ ալ սխալազիր։ Մատեանս անոր համար յարգի է՝ զի կը պարունակէ — ի միջի բազմաթիւ մեկնարանական, պատմական եւ վարդապետական դրուածներու — նաեւ ի՞նչ ինչ նառեր՝ սրանք ուրիշ տեղ չեն գանուիր» (Մայր Յուցակ Եւն. էջ 157), և կու տայ ամփոփոյքը շուրջ 40 կտոր նիւթերու։ սրանց մէջ Այիթայանի Հովուական թուզթը 35q է, եւ կը զրաւէ ձեռազբին 306-340 էջերը, այսինքն 35 էջ։ որու մասին Հ. Բ. Մ. կ'աւելցնէ։ «Ինձ ծանօթ միակ

Չեռագիրն է այս որ կ'ընծայէ մեզ այս թանկագին զրուածս... Եղական գրուածս՝ յառաջարանին դատելով՝ Հոգուական շրջաբերականի մը ձեւն ունի... Ոչ միայն վարդապետական՝ այլ եւ լեզուական, և ան անսակէտներով հետաքրքրական է: Հաւանօրէն Ե. զարուն հայերէնի թարգմանուած է եւ Մ. Խորենացոյն իսկ ծանօթ» (163 - 164):

Յատկապէս նկատմամբ Այիթալահի Հոգուականի Գրչուրեան հանդամանքին՝ հարկ կը անսննը յիշել թէ սխալագիր է, եւ:

1) բառերու մէջ, սեռականներու վերջը եւ բայերու մէջ զանց կ'ընէ յ դիրը. օր. աժմ (այժմ), կամ եկեղեցո, որդո, մարդո, եւ կամ հրամակաց, եւն:

2) Նրազոյն բազամայնները միջակներով կը փոխանակէ. այսպէս, ընդրեալ, ընդալայ, ցանդային, ընդեր, մանդունք, ըմբելի, ունդուն, եւն (փոխ. ընդրեալ, ընկեր, ըմբելի, եւն):

3) Զանց կ'ընէ նաև բառամիջի և զրերը. օր. Հոգո, տարոջ, որդոյ (փոխ. Հոգւոյ, տարոջ եւն):

4) Հուսկ կը զեղչէ ո զրերը՝ ու երկրարրառէն. օր. թուոյ, եւն. (թուոյ):

Մենք տղէտ օրինակողին այս կարգի յայտնի սխալները սրբազրել պատշաճ համարեցանք, ինչպէս նաև իր նախնական ձեւին մէջ թողինք աւ(ք), եւ(ք) երկրարրառները:

AL BENEVOLO LETTORE

La presente è un'opera postuma del compianto P. Giovanni Dr. Thorossian(*), membro illustre della Congregazione dei Monaci armeni Mechitaristi di Venezia, onorato dalla S. Sede col titolo di Abate Mitrato e di Consultore della S. Congregazione per la Chiesa Orientale.

Il P. Thorossian, nonostante varie cariche di responsabilità che coprì degnamente per più di un cinquantennio, e nell'educazione della gioventù regolare e laica negli istituti del suo Ordine, e nel governo della Congregazione Mechitarista nella Curia Generalizia, come Segretario, Assistente e Vicario generale, da giovane si dedicò con molto zelo alla Patristica; di cui rimangono studi approfonditi sulla vita e opere di S. Efrem siro, di S. Basilio e dei SS. Padri della Chiesa Armena: Isacco Magno, Mesrobio, Eznik, Gregorio di Nareg ecc. pubblicati nella rivista «Bazmawep», lasciando qui da parte varie opere di altro argomento edite e inedite.

Lo studio del P. Thorossian sulla lettera di Aitallah e la traduzione latina di essa risalgono al periodo della sua giovinezza, cioè all'anno 1899, quando l'illustre P. Leonzio Ališan, della stessa Congregazione, conosciuta l'esistenza dell'opera preziosa di Aitallah nella letteratura armena, gliene suggeriva la pubblicazione.

Il P. Thorossian si accinse per tempo all'opera e ne pubblicò anche uno studio in armeno l'anno 1911 nella rivista succitata.

Nel pubblicare quest'opera siamo lieti di aver soddisfatto a un santo desiderio di due nostri indimenticabili confratelli.

GLI EDITORI

(*) Era nato a Bardisag, nella provincia di Nicomedia in Asia Minore, nell'anno 1860. Morì ottantenne l'8 di Luglio 1940, nella villa del Collegio armeno «Moorat-Raphaël» in Asolo (Prov. di Treviso) e fu sepolto nel cimitero di questa città con funerali solenni.

INTRODUZIONE

Tra i manoscritti armeni di S. Lazzaro di Venezia, vi è una breve lettera pastorale dogmatica di Aitallah⁽¹⁾, vescovo di Edessa, vissuto nel IV secolo, il cui testo siriaco andò perduto. Essa, benché breve, e priva forse di pregio letterario, ha per noi un grande valore, tanto per il contenuto, quanto, e specialmente, per la traduzione armena, che è assai bella e pregevole, fatta certo nel V secolo, epoca aurea della nostra letteratura. Nell'anno 324, Aitallah era già vescovo di Edessa, essendo succeduto a Saades⁽²⁾. Proprio un anno dopo, si radunava il Iº Concilio Niceno, e si condannava solennemente l'eresia di Ario; e confessandosi la consontanzialità del Figlio col Padre, era proclamata la divinità di G. Cristo.

Nella serie dei SS. Padri di quel memorando Concilio Niceno si trovava pure Aitallah, che rappresentava Edessa, una delle più celebri chiese Orientali, sia per l'origine apostolica, come pure per la sua celebre scuola teologica, la quale era già cominciata a fiorire fin dal II secolo: di essa S. Efrem fu il più illustre rappresentante. Senza dubbio il nostro Aitallah deve essere lo stesso

⁽¹⁾ Questo nome si può leggere in Siriaco *Aitallaha*, *Aitillaha*, *Aitallah*, ecc. ma il celebre Assemani trova più giusto di leggere *Aietallah* ossia *Aitallah*, e noi preferiamo quest'ultima lezione, che significa *Teoforo* (Assem. B. O. I. 394-5). — J. D. Mansi: *Sacr. Concil. Collectio II. Florentiae*, 1759. Nell'elenco dei Padri del Concilio di Nicea, pubblicato dal Prof. Heinrich Gelzer, si legge in armeno (pp. 194-5) «Աթալահ յԱռնշաբէ» cioè «Authalas Edessae (Urhæs)», 73 (Septuagesimus tertius). Nel greco si legge il detto nome Ἀθαλᾶς Ἐδεσσῶν, Ἀθαλᾶς Ἐδεσσῆς, nel latino Ethilaos, Aethilaus, Aetholaus, ecc.

⁽²⁾ *Chronicon Edessenum*. Assemani: B. O. I. pp. 394, 424. - Gams: *Series episcoporum. Ratisbonae*, 1783.

Eutalios, vescovo di Edessa, — ricordato da Mosè Chorenese⁽³⁾ (nel V secolo) nella sua *Storia Armena*, — che si recava al Concilio di Nicea, quando anche S. Aristace, il nostro catholicos o patriarca, per la stessa via andava colà, quale rappresentante della chiesa armena, e con lui s'incontrava a Cesarea di Cappadocia. L'identità di questi due nomi, cioè, Aitallah ed Eutalios, è quasi indiscutibile, dato che sulla sede di Edessa non vi fu mai alcun vescovo dello stesso nome, e che nell'anno del Concilio Niceno(325), il vescovo di detta città era proprio Aitallah.

La storia è molto parca di notizie intorno a questo vescovo, avendoci tramandato col nome solo pochissime notizie biografiche di lui. Accanto alle grandiose figure di quel secolo, appare scolorita e di poco rilievo, — almeno sotto l'aspetto letterario, — la figura di questo autore, che lontano dalle dispute religiose di quell'epoca, in un ambiente più calmo, dedicatosi soltanto alle cure del suo ufficio pastorale, non ebbe occasione di far valere il suo talento letterario e oratorio, e per questo non ci è giunta che la lettera pastorale dogmatica già ricordata. Egli, zelante, fedele ed attivo, è stato un predicatore eloquente e instancabile della dottrina della Chiesa Cattolica, come l'attesta questa sua opera. Il nostro santo vescovo poi non cessò mai di spiegare coraggiosamente il dogma del Concilio Niceno, vale a dire, la divinità di G. Cristo.

La cronaca Edessena narra in breve che Aitallah, appena innalzato all'episcopato, costrusse il cimitero della città e il lato meridionale della chiesa, e dopo quattro anni, vi fece delle aggiunte e dei restauri⁽⁴⁾. Secondo poi la testimonianza di S. Efrem, egli non risparmiò fatiche, non solo per far rifiorire la religione e la pietà, ma altresì per far progredire e sviluppare gli studi e specialmente le scienze sacre e in pari tempo per dare un nuovo

⁽³⁾ M. Choř: *Hist. Arm.* II, c. 89, p. 373, ed. Venezia, 1881.

⁽⁴⁾ Assem: B. O. I. p. 394; II. pp. 37, 170, 924.

splendore alla scuola teologica, esempio seguito poi dal suo illustre successore Rabbula⁽⁵⁾.

Eppure, nella storia della letteratura siriaca non si fa cenno che il vescovo Aitallah abbia lasciato alcuna opera. I celebri fratelli Assemani, che sono stati così studiosi investigatori e assai conoscitori della letteratura orientale e specialmente di quella siriaca, — e che non hanno ommesso d'inserire nella loro insigne opera «Bibliotheca Orientalis» qualsiasi frammento anche insignificante di autori siriaci, — non fanno il minimo cenno che Aitallah abbia scritte omelie o altre opere pastorali, tradotte in greco o in latino.

In quanto poi alla traduzione armena l'unica, che finora si conosca, la dobbiamo certo a un caso o a una circostanza eccezionale, cioè, che alcuni dei nostri primi traduttori — principale tra essi Eznik di Colb (Colbense) — furono mandati dai loro maestri in Edessa, circa nel 426-427, quando ne era vescovo il celebre Rabbula, per tradurre in armeno le opere dei Padri siri e mandarle in patria. Senza dubbio in quell'epoca ed in quelle circostanze furono tradotte le opere di Afrates detto il *Sapiente Persiano*, di S. Efrem e di altri, tra le quali anche questa lettera pastorale di Aitallah⁽⁶⁾.

* * *

Il principio di questa operetta ha la forma epistolare e comincia così: «Annunziatori del bene, predicatori della pace, si moltiplichiate a voi la salute e la pace dell'unico e vero Dio... e la virtù delle sue grazie sia con voi tutti per mezzo del vero Spirito Santo»⁽⁷⁾.

⁽⁵⁾ Socrate: *Hist. Eccles.* II, 9. III, 6.

⁽⁶⁾ Cfr. Coriun: *Hist. S. Mesrobii*, pp. 32-33, ed. Venezia. 1834.

⁽⁷⁾ Questa lettera è diretta probabilmente ai cristiani persiani di

Dopo questo breve saluto di benedizione, narra brevemente le persecuzioni degli ultimi imperatori romani contro i cristiani, la vittoria e la conversione di Costantino il grande, aggiungendo subito la storia del concilio di Nicea e la professione di fede ivi stabilita. Non si fa però menzione di Ario, né dell'esecrabile eresia di lui. Tale professione di fede, attribuita al Concilio Niceno, differisce molto dal simbolo Niceno, e non ha nessuna somiglianza con quello attribuito a S. Atanasio e colla esposizione dommatica di lui^(*), ma è molto più sviluppata e tanto arricchita di testimonianze scritturali, da sembrare una dissertazione piuttosto che una esposizione dottrinale. Ivi si tratta pure della questione della Pasqua, che, nei primi secoli del cristianesimo, aveva suscitato tante discussioni in alcune chiese orientali e che per ignoranza e ostinazione, avevano dato origine a uno scisma detto «quattuordecimano», per il fatto che detta festa celebrava cogli ebrei nel medesimo giorno, 14 di Nisan.

Tale questione importantissima fu risolta, a domanda di Costantino, nel Concilio Niceno, «se quei Padri accordarono, dice Aitallah, di festeggiare simultaneamente la Pasqua in un solo giorno, quando cioè la luce del giorno veniva a superare le ore della tenebra della notte».

Dopo queste notizie storiche, comincia a trattare la parte dottrinale, che occupa la maggior parte della lettera, provando generalmente colle testimonianze della S. Scrittura il mistero della SS. Trinità, la divinità e l'umanità di Gesù Cristo, la divinità dello Spirito Santo, i misteri e la dottrina del Sacramento della SS. Eucaristia e altri articoli della fede cristiana, senza però

rito siro, come si accenna nelle parole: «eletti dai pagani», ed ai quali spiega le parti principali della vera religione.

(*) *Enchiridion Symb.* Henr. Denzinger, 1900, Leipzig, pp. 36-7. — Simbolo della Fede del P. G. Kathergian; Vienna, 1891, pp. 25-26 e 36-37.

addurre degli argomenti o prove razionali, come altri Padri e Dottori della chiesa. Comincia poi a trattare questioni teologiche e filosofiche serie e difficili, per la soluzione delle quali non si perde in tante dispute e vane congetture, ma si arma delle testimonianze della S. Scrittura, pur non omettendo dimostrazioni filosofiche, esempi e spiegazioni. Con un ragionamento forte e mirabile confuta la falsa opinione di coloro, che vedevano una contraddizione apparente tra il Vecchio e il Nuovo Testamento e dimostra la bella armonia tra questi libri divini, di cui anzi l'uno senza l'altro diventa incomprensibile, e uno completa l'altro.

Parla poi egregiamente dell'infinità ed immensità di Dio «Che abita, — prosegue l'autore, — nella luce della sua essenza e penetra in tutto colla sua potenza finissima e invisibile, senza confondersi mai con nulla, e, senza essere ostacolato da nulla, circonda e comprende tutto in Sé stesso».

Da questo naturalmente sorgerebbe quella obbiezione di tanti: Come allora Dio, essendo ovunque e comprendendo in sè tutto, anche le cose immonde, resta santo e puro? Ai quali risponde l'autore: «Tu che pensi queste cose, guarda al sole, dice, che è creato da lui, e risplende e tocca tutto coi suoi raggi, e non è purificato dai puri, nè inquinato dagli immondi, (ma piuttosto è esso che purifica tutto); e nella stessa guisa il fuoco purifica e netta qualunque oggetto che tocca ed esso non si lorda affatto. E se queste creature, essendo della stessa natura e sostanza, non restano inquinati dagli immondi, ma li purificano, quanto più l'essenza di Dio purissima ed invisibile (e che non può mescolarsi con nessuna cosa) purifica e santifica tutto ciò che tocca.

Con questo tono continua l'autore, senza titubare mai davanti a qualsiasi difficoltà, ricorrendo spesso a similitudini o esempi, ove vede che gli argomenti razionali non possano convincere i suoi lettori, ovvero non siano intesi e compresi da quelli.

In seguito, appena fatto un cenno agli enti materiali, passa a parlare della natura degli angeli e dei demoni, spiegando le ragioni per le quali essi si chiamano nella S. Scrittura ora «fuoco»

ed ora «vento», e come si può dirli «liberi e dotati di libero arbitrio», mentre gli angeli non possono peccare e i demoni non possono pentirsi e cessare dalla loro malizia?

Inoltre prende ad esaminare se esiste o no per natura il bene e il male. Sono essi persone o effetti di esse? Come è unita l'anima al corpo, essendo due sostanze differenti e contrarie l'una all'altra? E così procede, adducendo una serie di questioni metafisiche, che erano comuni agli intellettuali di quel secolo, non solo, ma anche a molti del ceto popolare, ai quali è diretta la lettera del santo Padre. Queste ultime questioni metafisiche che qui sono leggermente toccate, si trovano al contrario trattate estesamente nel libro del nostro filosofo armeno Eznik Colbense intitolato «Confutazione o contro le sette», perciò si può concludere che c'è un intimo legame tra lo scritto di Aitallah e il libro di Eznik, al quale senza dubbio dobbiamo la versione di questa lettera, una delle migliori ed eleganti traduzioni del «periodo aureo» della nostra letteratura armena, come ho già provato parecchi anni fa nella nostra rivista mensile «Bazmawep^(*)».

In fine crediamo cosa non superflua la descrizione del codice in cui si trova la versione armena della lettera pastorale di Aitallah vescovo di Edessa.

Essa si trova nel VII ձառնընթեր (Lezionario) della biblioteca di S. Lazzaro, sotto il numero 822; di pagine 424, dimensioni 25×17, righe 19–21; cartaceo, scrittura *bolorgir* (tondo), rilegato in pelle; conservazione buona, mutilo alla fine; provenienza incerta; incerta pure la data della scrittura, sicuramente anteriore all'anno 1402; e secondo quanto si può desumere dalla qualità della carta e della scrittura si potrà attribuire al sec. XIII. Lo scrittore è un certo Stephanos; tra i possessori è nominato il sacerdote Zaccaria; uno degli ultimi, il monaco Stefano, ha lasciato il seguente memoriale (pag. 14):

^(*) «Bazmawep», ed. Venezia, anno 1911. pp. 555–567.

Ora in questi ultimi tempi
dell'era nostra ottocentocinquantuno⁽¹⁰⁾,
in ricordo di questo manoscritto
vergato da ammanuense inesperto
stolto e pigro Stefano
e monaco di falso nome,
o tu che lo leggi per caso
ricordami nelle tue preghiere,
e Cristo Dio si ricordi di te; amen.

La lettera pastorale di Aitallah occupa 35 pagine e cioè
306 - 340 del manoscritto.

⁽¹⁰⁾ Data armena che corrisponde all'anno 1402 dell'era cristiana.

ԱԹԵՂԱՀԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՈՒԽԱՅԻ

Փ Ա Խ Պ թ

Ա Խ Վ Ի Ս Ո Ն Ե Ա Տ Ա Տ Ա Յ Ա Ր Ճ Խ Ա

Վ Ա Ս Ա Ն Հ Ա Խ Ա Տ Ա Տ Ա Յ Ա Ր Ճ Խ Ա⁽¹⁾

—————

Աւետարանիչք բարեաց, քարոզիչք խաղաղութեան, ընտրեալք ի հեթանոսաց, աւրհնեալք եւ երանեալք ծնունդք սուրբ եկեղեցւոյ, ողջոյն եւ խաղաղութիւն բազմացի ձեզ ի մի ճշմարիտն Աստուծոյ, որ է Հայր եւ Տէր եւ արարիչ ամենայնի՝ որ երեւի, եւ ամենայնի՝ որ ոչ երեւի, ի ձեռն լուսոյն ճշմարտի զաւրութեան եւ ճշմարիտ իմաստութեան, եւ Բանին իւրոյ սիրելոյ՝ Տեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ զաւրութեան չորրհաց նորա ի ձեռն ճշմարիտ Հոգւոյն եղիցի ընդ ամենեսին:

Յամին վեցհարիւրերորդի եւ երեքտասաներորդի, յամսեանն Արեգ, ըստ յունարէն թուոյ, եւ յամի իննեւտասաներորդի Դիօկղետիանոսի եւ երից ընկերացն, որք յարուցին Հալածանս ի վերայ քրիստոնէից, եւ աւերեցին զեկեղեցիս՝ զտեղիս աղաւթից քրիստոնէից: Եւ յամին վեցհարիւրերորդի եւ ութուտասաներորդի մեռաւ Կոստանդէս, և թագաւորեաց յետ նորա Կոստանդինոս որդի իւր ի

(1) Սոյն խորապերը ժենք զըրինք, Հետեւելով Նորայր Բիւզանդացիիքի թէլազրութեան, որուն պատճեռը տես Նախարարանին մէջ:

Զեռողիքը ունի պարզապես հմտութեանի մեջահայի Աւունայի Նորիսկութունը:

AITHALLAE EPISCOPI EDESSENI

EPISTOLA

AD CHRISTIANOS IN PERSARUM REGIONE
DE FIDE

« Annuntiantibus bonum, praedicantibus pacem », electis ex gentibus, benedictis ac beatis Sanctae Ecclesiae filiis, salus vobis et pax ab uno veroque Deo multiplicetur, qui Pater est et Dominus, atque omnium Creator tum visibilium cum invisibilium, per virtutem veri Luminis et verae Sapientiae, Verbi sui dilectissimi Domini nostri J. Christi; ejusque gratiarum virtus per verum Spiritum Sanctum vobiscum sit omnibus.

Anno sexcentesimo decimo tertio, mense Areg, juxta Craecorum kalendarium, Diocletianus, anno undevigesimo regni sui, tresque ejus socii acerbissimam suscitarunt persecutionem contra christianos, eorumque everterunt tempa, loca precum. Anno vero sexcentesimo ac duodevigesimo obiit Constantius, cui successit Constantinus, ejus filius,

qui in Gallia et in Hispania regnavit, hic verus ac sincerus christianus, bellum gerens contra Maximinum ejusque filium Maxentium, necnon contra Licinium et Martinianum, profligavit interfecitque eos, ac propterea in unum Deum, Dominum omnium, et in J. Christum ejus Filium credidit, et magno habens in honore Christianos, ecclesias exstrui jussit. Deinde mandavit ut episcopi Nicaeam in urbem undique convocarentur; et quindecim diebus exactis, postquam eo convenerant, in aedes regias intromisit. Et quum omnes in aula ornatissima considerent, ingressus est (imperator) et adstitit in conspectu omnium, ac suam ibi fidem professus, christianum se esse dixit ac Dei omnipotentis servum. Tunc, Constantino imperatore adstante, discussio inter omnes episcopos de fide habita est, qui perquisiverunt ac perscrutati sunt Scripturas, et hoc modo fecerunt professionem fidei: «Unus Deus est, Dominus omnium, et unus Filius ejus, Dominus noster J. Christus, Deus, Filius Dei, genitus non factus, Creator non creatura. Et unus Spiritus Sanctus vivificans, qui ex Patre procedit, et cum Patre Filioque simul glorificatur. Unus Deus gloriosus, tres Personae perfectae, Pater et Filius et Spiritus Sanctus. Quemadmodum enim Pater est perfectus et persona et potentia et sapientia, pariter omnino et Filius et Spiritus; ita ut tres personae habeant simul unam eamdemque susbtantiam ac naturam, unam virtutem, unum regnum unam potestatem. Omnia quae habet Pater, habent et Filius et Spiritus Sanctus, uno tantum excepto, quod Pater non est Filius, et Filius non est Pater, et Spiritus Sanctus nec Pater nec Filius.

Գաղղիա եւ յԱպանիա. Եւ քրիստոնեայ ճշմարիտ՝
և ճակատ ընդ Մաքսիմինոսի եւ ընդ Մաքսեն-
տիսի⁽²⁾ որդւոյ նորա, և ընդ Ղիկինիոսի⁽³⁾ եւ ընդ
Մարտի[նիան]ոսի: Յաղթեաց նոցա եւ կոտորեաց
զնոսա, քանդի հաւատաց ի մի Աստուած տէր ա-
մենայնի եւ յՈրդի նորա Յիսուս Քրիստոս: Եւ
հրամայեաց շինել զեկեղեցին, և մեծապատիւ
մեծարէր զքրիստոնեայոն: Եւ հրաման ետ եպիս-
կոպոսաց, և ժողովեցան ի Նիկիա քաղաք. Եւ եղեն
աւուրս Հնդկատասան, և մոյժ զնոսա ի պայտան:
Եւ մինչ ժողովեալ կային միահամուռ յոսկեզաւծ
պատշգամբի միոջ, եմուռ եկաց ի մէջ նոցա, եւ
խոստովան եղեւ թէ քրիստոնեայ եմ եւ ծառայ
Տեառն ամենակալի: Եւ եղեւ խնդիր ամենայն ե-
պիսկոպոսացն վասն հաւատոց առ Կոստանդիա-
նոսի արքայի. Քննեցին զգիրս եւ զրեցին հաւատս,
թէ՝ «Մի է Աստուած՝ տէր ամենայնի, եւ մի որ-
դի նորա՝ Տէր մեր Յիսուս Քրիստոս, Աստուած՝
որդի Աստուածոյ, ծնունդ եւ ոչ զործ, արարիչ եւ
ոչ արարած: Եւ մի Հոգին Սուրբ, կենդանի, որ
ի Հաւրէ ելանէ, եւ ընդ Հաւր եւ ընդ Որդւոյ փա-
ռաւորի: Մի Աստուած փառաւորեալ, երեք անձինք
կատարեալք, Հայր եւ Որդի եւ Հոգին Սուրբ: Որ-
դէս Հայր կատարեալ է անձամբ եւ զաւրութեամբ
եւ իմաստութեամբ, նոյնպէս եւ Որդի եւ Հոգի
Սուրբ, ի միասին ի մի իսկութիւն երեքին, մի
ինքնութիւն եւ մի բնութիւն, մի զաւրութիւն, մի
կամք, մի թաղաւորութիւն եւ մի իշխանութիւն:
Զամենայն ինչ զոր ունի Հայր, զնոյն եւ Որդի
ունի եւ Սուրբ Հոգի, բայց յայնմանէ միայն, զի
Հայր՝ ոչ է Որդի, եւ Որդի՝ ոչ է Հայր, եւ ոչ

(2) Զ. ունի՝ Մաքսիմիանի

(3) Զ. Պիկինեսի

Հոգի՝ Հայր կամ Որդի: Այլ Հայր մի է, եւ Որդի
մի, եւ մի է եւ Սուրբ Հոգին, ի միասին մի բնու-
թիւն փառաւորեալ Երրորդութեամբն, պարզ, ա-
ռանց յաւղուածոյ, անքնին, աներեւոյթ, անըս-
կիզբն, անկատարած, անպատճառ, անեղծ, անմահ,
անբաւ, անբովանդակ, որ զամենայն բովանդակէ
եւ ինքն յումեքէ ոչ բովանդակի: Ոչ ի անզւոջ փա-
կի, եւ ոչ յերկինս կամ յերկրի սահմանի. որ ի
ներքս յարաբածո է եւ արտաքոյ քան զամենայն
հաստատեալս. հեռի յամենայնէ՝ անխառնելի
բնութեամբն, եւ մաւտ առ ամենեսին՝ հանտապա-
զորդ տեսչութեամբ: Մի է Աստուած Հայր, ան-
ընկեր եւ առանց պատճառանաց, որպէս առէ Ա-
ռաքեալ, թէ «Մի է Աստուած Հայր»⁽⁴⁾: Ամենայն
ինչ ի նմանէ է, ի սկզբանէ եւ յաւիտենից, որ է
պատճառք Որդւոյ՝ բնածին ծննդեամբն, եւ Հոգ-
ւոյն՝ մշտնջենաւորն բխմամբ: Եւ որպէս բան՝
միշտ ի լոռութեան եւ ի խաւսել՝ յասողին իւրում
է, եւ շիք ժամանակ⁽⁵⁾ թէ իցէ խաւսող բանին
առանց բանին իւրոյ. նոյնպէս ի բնէ եւ յանսկիզբն
յաւիտեանս էր Որդի բնդ Հաւր եւ առ Հայր. ոչ
իրբեւ զրնկեր, այլ իրբեւ զննունդ փառաւորեալ ի
ծոց Հաւր. այսինքն՝ ի բնութենէ առտուածու-
թեանն Հաւր: Եւ մի Հոգի Աստուածոյ, որ ի Հաւրէ
ելանէ, որպէս առէ Ասաքեալն, թէ «Մի [Հոգի]
հաւատոց է յամենեսին»⁽⁶⁾. Եւ մեք նովաւ եմք
կենդանի, եւ հաւատամք՝ թէ որ ինչ յԱստուածոյ
է բնութեամբ՝ Աստուած է առ Աստուած: Որպէս
անձն Հաւր կատարեալ, նոյնպէս եւ Որդւոյ, նոյն-
պէս եւ Հոգւոյն Սրբոյ. եւ ոչ թէ տեղեաւք եւ

(4) Ա. Կոբ. Ը. 6

(5) Բ. Կոբ. Պ. 13

(6) 2. Ամանակ

Pater enim unus est, et Filius unus, et Spiritus Sanctus unus est, et hae tres personae consubstantiales sunt una natura sanctissima et beatissima Trinitatis; simplex, absque ulla mixtione, inscrutabilis, invisibilis, principio terminoque carens, sine causa, incorruptibilis, immortalis (aeterna) immensurabilis, incomprehensibilis, quae omnia comprehendit, et ipsa a nullo potest comprehendendi. Nullo loco continetur, neque caelo, neque terra, neque ullis finibus circumscribitur, et est intra et extra cunctas creaturas; longe ab omnibus, utpote simplex natura, et apud omnes quotidiana providentia sua. Unus est Deus Pater, sine socio aequalique, absque causa, ut dicit Apostolus: «Unus est Deus Pater»⁽¹⁾. Omnia sunt ex eo a principio et ab aeterno, qui est principium Filii vera et propria generatione, et principium Spiritus Sancti aeterna processione. Et sicut omne verbum, tam in silentio quam in locutione, semper in illo est, qui loquitur, et impossibile est aliquem absque suo verbo loqui, ita et Filius essentialiter et ab omni aeternitate erat una cum Patre et apud Patrem, minime vero tanquam consocius, sed tanquam Filius gloriosus in sinu Patris, id est, ex eadem divina natura Patris. Et unus Spiritus Dei, qui ex Patre procedit, ut dicit Apostolus: «Unus spiritus fidei est in omnibus»⁽²⁾, et nos in eo vivimus, et quod essentialiter ex Deo est credimus esse Deum apud Deum. Sicut persona Patris perfecta est, ita et persona Filii et Spiritus Sancti; et nullo pacto loco

(1) I Cor. VIII, 6.

(2) II Cor. IV, 13.

vel spatio separantur hae divinae personae, verum sua virtute sibi seipsas ostendunt, et apparent sibimetipsis, nulla distantia vel separatione. Nos autem audivimus ex ipso ore Ejus, qui dixit Apostolis: «Ite in mundum... in nomine Patris et Filii et Spiritus Sancti»⁽³⁾, et credidimus in tria Nomina, quae habent hae tres verae Personae, et hanc fidem accepimus ex sanctis Apostolis».

Quum haec audivisset Constantinus imperator, dixit: Egometipse eamdem profiteor fidem, et credo in unum Deum, ejusque Filium et Spiritum Sanctum. Et de Paschate rogavit eos Constantinus et dixit: Hoc postulo a vobis, Patres mei, ut quum festum diem Paschatis celebrare velitis, hoc omnes simul uno eodemque celebretis die, ne in vobis dissidia ac schismata fiant. Et omnibus aduentibus, uno eodemque die celebrare festum Paschatis constituerunt: quum scilicet lumen diei auxerit horas lucis plus quam horas tenebrosas noctis; neque unquam consideraretur numerus diei, quem Hebraei, adversi infestique Crucis, haberent, qui huius Mysterii vitae Novi Testamenti minime participes esse voluerunt, secundum illa divi Pauli verba: «Etenim Pascha nostrum immolatus est Christus, itaque epulemur, non in fermento veteri, neque in fermento malitia et nequitiae, sed in azymis clementiae, misericordiae et veritatis»⁽⁴⁾. Neque enim sicut Hebraei singulis annis immolabant agnum, ita et Christum singulos annos pati oportebat. Hebraei enim semel in anno comedebant

(3) Mt. XXVIII, 19, - Mc. XVI, 15.

(4) I Cor. V, 7-8.

վայրաւք որոշին անձինք նոցա, այլ ինքեանք ինքեանց զաւրութեամբ երեւեցուցանեն միմեանց, եւ ինքեանք յինքեանց երեւին, առանց իրիք [որ] որոշիցէ եւ մեկնիցէ ի միջի⁽⁷⁾: Եւ մեք այլ⁽⁸⁾ լուաք ի ճշմարիտ բերանոյն՝ որ ասաց ցառաքեալ-սըն, թէ «Ելէք ընդ աշխարհ յանուն Հաւը եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ»⁽⁹⁾. Եւ մեք հաւատացաք յերիս անուանսն սուրբս, որ ունին երիս անձինս ճշմարիտս, որ[պէս] ընկալաք ի սուրբ առաքելոցն»:

Իրրեւ յուաւ զայս կոստանդիանոս արքայ, ասէ. Եւ ես զնոյն հաւատս ունիմ, եւ մի է Աստուած, եւ յԱրդի իւր եւ ի Սուրբ Հոգի նորա հաւատամ: Եւ վասն զատիկի աղաչեաց կոստանդիանոս եւ ասէ. Զայս ինդրեմ, Հարք իմ, զի յորժամ կամիջիք առնել զատիկի, ի միասին ի մի աւր առնիցէք ամենեքին, եւ մի՛ լինիցին ի ձեզ բանք եւ հերձուածք: Եւ միարանեցան ի մի միարանութիւն, առնել ի մի աւր զատիկի, յորժամ կամիցի յաւելուլ լոյսն աըւ-ընջեան ի ժամս իւր քան զժամս խաւարին գիշերոյ: Եւ մի՛ հայիցին ինչ յայն թիւ, զոր Հրեայքն ունին՝ թշնամիք խաչին, որ ոչ եղեն այսմ խորհրդագի կենաց նոր կտակարանաց. ըստ այնմ զոր Պաւ-զոս ասէ. «Զատիկի մեր Քրիստոս որ զենաւ, եւ մեք արասցուք տաւնս ոչ ի չին եւ ի չար խմոր անաւրէ-նութեան, այլ յանխմոր բազարն զթութեանց ո-զորմութեան եւ ճշմարտութեան»⁽¹⁰⁾: Զի ոչ եթէ որպէս Հրեայքն ամի ամի զենութին զասն, նոյնպէս եւ Քրիստոս ամի ամի չարչարիցի. զի Հրեայք մի անդամ ի տարւոչ ուտէին զգառնն, բայց մեք ըդ-

(7) 2. առանց իրիք որոշից եւ մեկնիցէ ի միջի

(8) ՄԿ. ԺԶ. 15 - ՄԿԲ. ԻԸ. 19

(9) այսպէս ի 2.

(10) Ա. Կոբ. Ե. 7-8

մարմինն ճշմարիտ զառինն Աստուծոյ, որ է տէր եւ աւծեալ, միշտ ուտեմք եւ հանապազ զատիկ է մեզ:

Ասէ աւետարանագիրն Յվհաննէս. «Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»⁽¹¹⁾. այսինքն, Աստուծ մարմին զգեցաւ, եւ «տեսաք մեք զփառս նորա զփառս իրեւ զՄիածնի առ ի Հաւրէ լի շնորհաւք եւ ճշմարտոթեամբ»⁽¹²⁾: Եւ զի՞նչ իցեն փառքն զոր տեսին, թէ ոչ զաւրութիւնք նշանացն զոր առնէր. եւ կամ զի՞նչ է ճշմարտոթիւնն, եթէ ոչ աստուծութիւնն որ բնակեաց ի մարդկութեան իւրում, եւ զի՞նչ են շնորհքն՝ եթէ ոչ տեսչութիւնն ժարմանաւոր. եւ ստեղծուած մարդկութեան նորա մեծ է քան զամենայն արարածս եւ քան զամենայն զաւրս երկնից: Գրեալ է թէ «մարմինն Յիսուսի ազատեաց զամենայն մարմին», զի իւրով մարմնով⁽¹³⁾ ցուցցէ տաճար արդարութեան»⁽¹⁴⁾. Եւ ամենայն արարածք հեծէին եւ երկնէին⁽¹⁵⁾, եւ նովու ազատեցան, որպէս եւ զրեալ է, թէ արար «խաղողութիւն արեամբ խաչին իւրոյ, որ յերկինս եւ որ ինչ յերկրի»⁽¹⁶⁾: Զամենայն ինչ զոր ասացին Գիրք զչարչարանացն եւ զվշտացն, եւ զիրկութենէն եւ զամմանէն, վասն մարմնոյն զոր զգեցաւ ասացին. Եւ զի ասէ թէ «իջի ևս յերկնից»⁽¹⁷⁾ եւ «ելաննմ յերկինս»⁽¹⁸⁾. Եւ զհաւրէ ասացին մարդարէքն թէ «եւ յերկինս»⁽¹⁹⁾ եւ «էջի լիստն»⁽²⁰⁾, եւ «նսաւաւ յաթոռնի տաճարին», ըստ լսելոյ ունկան մարդկան, «որպէս կարող էին լսել, խաւուցաւ ընդ նոսա: Միթէ

(11) Յովհ. Ա. 14

(16) Կող. Ա. 20

(12) Յովհ. Ա. 14

(17) Յովհ. Զ. 38

(13) Զ. զիւրով մարմն.

(18) Յովհ. Գ. 13

(14) Կող. Ա. 14

(19) Ելք. Ժ. 20

(20) Բ. ՄՆ. Ժ. 2. - ՍՂ. հ2. 9

agnum, nos autem semper comedimus verum corpus Agni Dei, qui Dominus est et Christus, et semper Pascha est nobis.

S. Joannes Evangelista: «Verbum caro factum est, inquit, et habitavit in nobis»⁽⁵⁾, id est, Deus corpus induit, «et vidimus gloriam ejus, gloriam quasi Unigeniti a Patre, plenum gratiae et veritatis»⁽⁶⁾. Et quid est gloria, quam viderunt, nisi virtus miraculorum, quae patravit? et quid veritas est, nisi divinitas, naturam humanam sibi assumens? et quid est gratia, nisi Incarnatio? Etenim corpus ejus et humanitas omnibus creaturis et cunctis exercitibus excellentior est, ut scriptum est: «Corpus J. Christi liberavit omnia corpora, ut suum corpus exhiberet templum justitiae»⁽⁷⁾: «omnesque creaturae ingemiscebant et parturiebant»⁽⁸⁾, et per ipsum liberatae sunt, juxta quod scriptum est: «Pacificans per sanguinem Crucis ejus omnia, sive quae in terris sunt, sive quae in caelis»⁽⁹⁾. Omnia quae in S. Scripturis de suppliciis atque afflictionibus et redemptione dicta sunt, illudque «Et (Jesus) proficiebat»⁽¹⁰⁾, de corpore, quod induerat, intelligenda sunt. Et quod ipse J. Christus dixit: «Ego descendii de caelo»⁽¹¹⁾, et iterum «ascendo in caelum»⁽¹²⁾, et quae de Patre dixerunt Prophetae: «Ascendit in caelum»⁽¹³⁾, «Descendit in montem»⁽¹⁴⁾, et «Consedit in thronum in templo», juxta captum humanae mentis, quatenus scilicet poterant audire et intelligere, locutus est Deus cum iis. Potestne aliquis cum parvulis de scientia

(5) Joh. I, 14.

(11) Joh. VI, 38.

(6) Joh. I, 14.

(12) Joh. III, 13.

(7) Col. I, 14.

(13) Exod. XIX, 20.

(8) Rom. VIII, 22.

(14) II. Paralip. XVIII, 18. - Ps.

(9) Col. I, 20.

XLVI, 9.

(10) Luc. II, 40.

perfecta loqui? sic et Deus cum hominibus tanquam cum parvulis locutus est; pariter ipse J. Christus, quasi cum parvulis, cum Apostolis locutus est. Interdum dixit: «Ego vobiscum sum usque ad consumationem saeculi»⁽¹⁵⁾, et iterum: «Optabitis videre unum dierum Filii hominis, et non videbitis»⁽¹⁶⁾; et praeterea: «Videbitis Filium hominis qui ascendet in eum locum, ubi erat prius»⁽¹⁷⁾; et alibi: «Ego sum panis vitae, qui descendit de caelo»⁽¹⁸⁾. Juravit atque affirmavit cum veritate: «Caro mea vere est cibus, et sanguis meus vere est potus»⁽¹⁹⁾; et elias, panem accepit, benedixit et ait: «Hoc est corpus meum»⁽²⁰⁾, et haec verba cum fide sunt audienda, secundum illud: «Prophetia fidelibus»⁽²¹⁾. Isaias dicit: «[non] credatis et non intelligatis»⁽²²⁾ (corde); et alias propheta dicit: «Qui justus est, ex fide vivet»⁽²³⁾, et fides est pro invisibili ac futura spe, secundum illud Apostoli: «Fide intelligimus aptata esse saecula verbo Dei»⁽²⁴⁾. Et iterum idem Apostolus dicit: «Quod videtur, non est spes; si enim videmus, quid speramus»⁽²⁵⁾? Et David dicit: «Credidi propter quod locutus sum»⁽²⁶⁾; et Apostolus dicit: «Unus spiritus fidei est in omnibus»⁽²⁷⁾, quo et nos credimus et vivimus, et omnia scripta vera sunt

(15) Mt. XXVIII, 20.

(16) Luc. XVII, 22.

(17) Joh. VI, 63.

(18) Joh. VI, 41.

(19) Joh. VI, 56.

(20) Luc. XXII, 19.

(21) I Cor. XIV, 22.

(22) Is. VII, 9.

(23) Hab. II, 4.

(24) Hebr. XI, 3.

(25) Rom. VIII, 24.

(26) Ps. CXV, 10.

(27) II Cor. IV, 13.

կարիցէ⁽²¹⁾ ոք ընդ մանկունս մատաղս խաւսել զկատարեալ զիտութիւն. սոյնպէս եւ Աստուած ընդ մարդկան իրը ընդ մանկունս խաւսեցաւ. եւ Քրիստոս ցաշակերտան որպէս ընդ մանկունս մատաղս խաւսեցաւ: Երբեմն ասէ. «Ընդ ձեզ եմ ցկատարած աշխարհի»⁽²²⁾, եւ երբեմն թէ «Յանկասջիք տեսանել մի յաւուրց Ռորդոյ մարդոյ եւ ոչ տեսանիցէք»⁽²³⁾. եւ երբեմն ասէ. «Տեսանիցէք զլորդի մարդոյ զի ելանիցէ ի տեղի ուր էրն ի սկզբանէ»⁽²⁴⁾. եւ երբեմն ասէ. «Ես եմ հացն կենաց որ յերկնից իջի»⁽²⁵⁾. եւ երդուաւ ճշմարտութեամբ թէ «Մարմին իմ ճշմարիտ կերակուր է, եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է»⁽²⁶⁾. եւ երբեմն առ հաց, աւրհնեաց եւ ասէ. «Այս է մարմին իմ»⁽²⁷⁾ եւ զայս բարբառ հաւատովք կարէ լսել, ըստ այնո՞ւ թէ «մարգարէութիւն հաւատացելոց»⁽²⁸⁾: Եւ Եսայի ասէ, «թէ [ոչ] հաւատասջիք եւ ոչ առջիք ի միտ»⁽²⁹⁾. եւ ի միւս մարգարէն ասէ. «Որ արդարն է հաւատովք կեցցէ»⁽³⁰⁾. եւ հաւատք վասն աներեւոյթն հանդերձեալ յուսոյն են, ըստ առաքելոյն թէ «Հաւատովք իմանամք հաստատեալ եւ կազմեալ բանիւ Աստուծոյ զաշխարհ»⁽³¹⁾. Եւ զարձեալ ասէ. «Որ երեւի ոչ է յոյս, զի թէ տեսանեմք, զի⁽³²⁾ եւս յուսամք»⁽³³⁾: Եւ Դաւիթ ասէ. «Հաւատացի զոր եւ խաւսեցայ»⁽³⁴⁾. Եւ Առաքեալ ասէ. «Մի հոգի հաւատոց յամենեսին»⁽³⁵⁾, եւ մեք հաւատամք եւ կեամք, եւ ամենայն զրեալք ճշմարիտ են

(21) Մաթ. ին. 20

(28) Ես. է. 9

(22) Ղուկ. ժէ. 22

(29) Աժր. թ. 4

(23) Ցով. Զ. 63

(30) Երբ. ժէ. 3

(24) Ցով. Զ. 35

(31) Հս. Ը. 24

(25) Ցով. Զ. 56

(32) Մաթ. Աժե. 10

(26) Ղուկ. իթ. 19

(33) Բ. Կոր. Պ. 13

(27) Ա. Կոր. ԺԴ. 22

մեզ։ Մարմինն Տեսան յերկինս վերացաւ, և ոչ ոք երբեք եկեր ի նմանէ. այլ հաւատովք Բանն որ եկն ի մարմինն, հանգչի ի մեղ հացիւն աւրհնութեան. որպէս եւ գրեալ է թէ «Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեղ»⁽²⁴⁾, եւ առնիմք մեք մարմինք Քրիստոսի եւ անդամք յանդամոց նորա, եւ հանգչի ի մեղ լոյս աստուածութեանն Քրիստոսի եւ ընդ մեղ է մինչ ի կատարած աշխարհի։ Մարմինն վերացաւ եւ ծածկեալ է ի մէնջ, ըստ այնմ զոր ասաց. «ինդրիցէք զիս եւ ոչ դատանիցէք զիս»⁽²⁵⁾, եւ «Յանկասջիք տեսանել մի յաւուրց Որդւոյ մարզոյ եւ ոչ տեսանիցէք»⁽²⁶⁾։ Եւ արդարեւ իրբեւ համբարձաւ ի նոցանէ, թէպէտ եւ աստուածութեամբն ընդ նոսաէր, ցանկային տեսանել զնա մարդկութեամբն որպէս յառաջն եւ ոչ տեսին։ Եւ ի ժամանակի իրբեւ փառաւորեցան երեսք նորա ի լերինն իրբեւ զփայլակն լուսոյ, ոչ կարէին հայել աշակերտքն, ասէցնոսա. «Մի՛ երկնչիք»⁽²⁷⁾։ Ամբարձին զաչս եւ տեսին զնա որպէս էրն յառաջազոյն, եւ խաւսէր ընդ նոսա իրբեւ ընդ եղբարս. եւ իրբեւ աստուածութեամբն իւր ընդ նոսա եւ ի նոսա էր, եւ ծածուկ էր ի նոցանէ։ Այնպէս ցանկացեալ էին զի հանապազ տեսցեն զնա մարմնով, եւ ծածկեցաւ ի նոցանէ. վասն այսորիկ ասէ առաքեալ թէ «այսուհետեւ մեք զոր մարմնով ոչ զիսեմք»⁽²⁸⁾. Եւ մեք այժմ իրբեւ հոգւովն ընդ մեղ է Տէր մեր եւ ցանկացեալ եմք տեսանել, որպէս աշակերտքն։ Արդ զոր աւրինակ ընակէ աստուածութիւն նորա ի մարդկութեան մերում եւ փառաւորի մարդկութիւն մեր աստուածու-

(24) Յովհ. Ա. 14

(27) Մոթ. Ժէ. 7

(25) Յովհ. է. 34, 36

(28) Բ. Կոր. Ե. 16

(26) Ղուկ. Ժէ. 22

nobis. Corpus Domini ascendet in caelum, neque quidam comedit ex illo, nisi fide; Verbum quod venit et caro factum est, habitat in nobis pane benedictionis (Eucharistiae), uti scriptum est: «Verbum caro factum est et habitavit in nobis»⁽²⁸⁾, et efficimur nos corpora Christi et membra ex membris ejus, et lumen habitat in divinitate Christi, et nobiscum est usque ad consumationem saeculi. Corpus autem ascendit et absconditum est nobis, secundum illud quod dixit: «Quaeretis me et non invenietis»⁽²⁹⁾, et «Optabitis videre unum dierum Filii hominis et non videbitis»⁽³⁰⁾. Et profecto cum ascenderit (in caelum), quamvis divinitate cum illis esset, tamen optabant videre eum in humanitate sicut antea, et non viderunt. Eo tempore, quo glorificatus fuit vultus ejus in monte tamquam splendor luminis, nequibant eum adspicere discipuli; quum autem dixit eis: «Nolite timere»⁽³¹⁾, extulerunt oculos et viderunt eum, sicut erat antea, et loquebatur cum eis tanquam cum fratribus; et quamquam divinitate sua cum iis et eis erat, tamen erat occultus iis. Illi optabant ita secum semper ac perseveranter visuros in corpore, et ipse discessit ab illis; quamobrem dixit Apostolus: «Nos ex hoc neminem scimus corpore»⁽³²⁾; et nos nunc, quum spiritu nobiscum sit Dominus noster, optamus sicut Apostoli videre eum. Itaque, quemadmodum divinitas ejus in nostra habitat humanitate, ejusque divinitate glorificatur nostra humanitas, ideoque interdum de

⁽²⁸⁾ Joh. I, 14.

⁽³¹⁾ Mt. XVII, 7.

⁽²⁹⁾ Joh. VII, 34-36.

⁽³²⁾ II Cor. V, 16.

⁽³⁰⁾ Luc. XVII, 22.

humanitate atque divinitate sua tamquam de uno eodemque locutus est; et interdum distincte ac separatim de divinitate ac humanitate locutus est. Dixit enim Apostolus: «Apparuit Christus carne ex semine David, et manifestatus Filius Dei, virtute Spiritus Sancti»⁽²³⁾; his verbis divinitatem ab humanitate distinxit; et ad Thessalonicenses scribit: «Exspectamus I. Christum Filium ejus de caelo, quem suscitavit ex mortuis»⁽²⁴⁾, et Dominus ait: «Filius hominis ascendi ubi fuerat antea»⁽²⁵⁾, et iterum: «Et nemo ascendit in caelum, nisi qui descendit de caelo Filius hominis, qui est (erat) in caelis»⁽²⁶⁾; his (verbis) distinxit divinitatem ab humanitate. Uno loco ait: «Ego et Pater meus unum sumus»⁽²⁷⁾, ut ostenderet unitatem (naturae), et alio loco: «Eo ad Patrem meum... qui major est me»⁽²⁸⁾. De divinitate ait: «Ego et Pater meus unum sumus»⁽²⁹⁾, et de humanitate: «Eo ad Patrem meum»⁽³⁰⁾, quoniam et ad discipulos dixit: «Unum estis vos omnes»⁽³¹⁾, nam unum erant virtute ejusque divinitate, quae habitabat in iis, et insuper unum erant humanitate et fide, ex qua nati erant secundum illud, quod dicit Joannes: «Qui in ejus nomine crediderunt, non sunt ex sanguine neque ex voluntate carnis, sed ex Deo

⁽²³⁾ Rom. I, 4.

⁽²⁴⁾ Thess. I, 10.

⁽²⁵⁾ Joh. VI, 63.

⁽²⁶⁾ Joh. III, 13.

⁽²⁷⁾ Joh. X, 30.

⁽²⁸⁾ Joh. XIV, 12, 28.

⁽²⁹⁾ Joh. X, 30.

⁽³⁰⁾ Joh. XIV, 12. - XVI, 16-17

⁽³¹⁾ Joh. XVII, 21.

թեամբ նորա, եւ երբեմն խառնեաց եւ ասաց վասն մարդկութեանն եւ աստուածութեանն իրբեւ զմիոյ, եւ երբեմն որոշեաց եւ խաւսեցաւ վասն աստուածութեանն իւրոյ միայն, եւ վասն մարդկութեանն որոշեաց եւ խաւսեցաւ ուրոյն. ասէ առաքեալ «երեւեցաւ Քրիստոս մարմնով ի զաւակէ Դաւթի եւ յայտնեցաւ Որդի Աստուծոյ զաւրութեամբ Հոգւով սրբով»⁽²²⁾. այս որոշեաց զաստուածութիւնն ի մարդկութենէն. եւ առ Թեսազոնիկեցիսն զրէ թէ Ալկն ունիմք Որդւոյ նորա յերկնից Յիսուսի, զոր յարոյցն ի մեռելոց»⁽²³⁾. եւ Տէրն ասէ թէ «Որդի մարդոյ ելանէ ուր էրն յառաջն»⁽²⁴⁾. «Եւ ոչ ոք, ասէ, ել յերկինս, թէ ոչ որ էն յերկնից Որդի մարդոյ՝ որ էրն յերկինս»⁽²⁵⁾. այն որոշեաց զաստուածութիւնն ի մարդկութենէն: Ի միում տեղւոջ ասէ. «Ես եւ Հայր իմ մի եմք»⁽²⁶⁾, զի ցուցցէ ըգմիարանութիւնն, եւ ի միւսում տեղւոջ, «Երթամ առ Հայր իմ, որ մեծ է քան զիս»⁽²⁷⁾: Զայս զաստուածութենէն ասէ թէ «Ես եւ Հայր իմ մի եմք»⁽²⁸⁾. զի ասէր «Երթամ ես առ Հայր իմ»⁽²⁹⁾, զայս զմարդկութենէն ասէ. զի եւ զաշակերտացն ասէ թէ «Մի էք զուք ամենեքին»⁽³⁰⁾. մի էին զարութեամբն եւ աստուածութեամբն նորա, որ բնակեալ էր ի նոսա. եւ մի զարձեալ հաւատովք եւ մարդկութեամբն, յորմէ ծնան, ըստ այնմ [զ]որ Յովհաննէս ասէ, թէ «որք յանուն նորա հաւատացին, ոչ են յարենէ եւ ոչ ի կամաց մարմնոյ, այլ յԱս-

(22) Հոգ. Ա. 3

(23) Յովհ. Ճ. 12, 28

(24) ՔՀ. Ա. 10

(25) Յովհ. Ճ. 30

(26) Հովհ. Գ. 2

(27) Յովհ. Ճ. 12: Ճ. 16, 17

(28) Յովհ. Գ. 3

(29) Յովհ. Ճ. 21

(30) Յովհ. Ճ. 30

տուծոյ ծնան»⁽¹⁾ : Ասէ . «Երթամ առ հայր իմ»⁽²⁾ . դարձեալ ասէ . «Հայր ընդ իս է»⁽³⁾ . դարձեալ ասէ թէ «Հայր առաքեսցէ ձեզ միմիթարիչ»⁽⁴⁾ . եւ երբեմն ասէ թէ «Ես առաքեմ»⁽⁵⁾ . ասէ «թէ ես ոչ երթամ , միմիթարիչն ոչ գայ»⁽⁶⁾ . դարձեալ ասէ . «Դուք ճանաչէք զհողին եւ ի ձեզ իսկ բնակեալ է»⁽⁷⁾ . եթէ ի նոսա բնակեալ էր , զիա՞րդ ասէր , «թէ ես ոչ երթամ , միմիթարիչն ոչ գայ»⁽⁸⁾ . ապա ուրիշն բարիոք⁽⁹⁾ ասէր թէ «առակաւ խաւսեցայ ընդ ձեզ»⁽¹⁰⁾ :

Արդ եթէ խնդիր եւ հակառակ զնեմք , ոչ կարեմք լսել Գրոց հաւատովք . եւ զայն զի ասէ «երթամ եւ զամ» , այսպէս խմացուք . երթալ այն է՝ յորժամ դադարի յառնելոյ զզաւրութիւնս ի ձեռն սրբոց իւրոց . և զայն այն է՝ յորժամ ցուցանէ նշանս եւ արուեստս ի ձեռն արդարոց եւ ճշմարտից : Իրեւ զարեգակն որ ծագէ ի վերայ ամենայնի որ յաւզս [եւ յ] երկրի են եւ ի ծովու . բազումք են որ ոչ տեսանեն զճառագայթս նորա , իցեն որ կոյրք իցեն , եւ իցեն որ ի քուն կայցեն . եւ որ ունին աչս եւ արթունք են , անսանեն զքաղցրահայեաց նշոյլս նորա : Սոյնպէս եւ Աստուած՝ Որդւովն իւրավ եւ Հոգւովն իրը ոչ փոխի ի տեղւոջէ ի տեղի , երբեմն ծածկի , այսինքն դադարէ , եւ երբեմն յայտնի նշանաւք զոր առնէ , եւ ինքն բնութեամբ ոչ ուրեք երբեք երեւի : Ասէ . «Հողին Սուրբ եհան զնա յանապատ»⁽¹¹⁾ . եւ

(1) Յովհ. Ա. 12, 13

(14) Յովհ. Ժ. 17

(2) Յովհ. Ժ. 10, 16, 17

(15) Յովհ. Ժ. 7

(16) Յովհ. Ժ. 32

(16) Զ. բարեալ

(17) Յովհ. Ժ. 26

(17) Յովհ. Ժ. 25

(18) Յովհ. Ժ. 26

(18) Մարկ. Ա. 12

(19) Յովհ. Ժ. 7

nati sunt»⁽¹²⁾. Dicit: «Eo ad Patrem»⁽¹³⁾, iterum dicit: «Pater mecum est»⁽¹⁴⁾, et alibi «Pater mittet vobis Paracletum»⁽¹⁵⁾, et interdum dicit: «Ego mittam»⁽¹⁶⁾, et iterum: «Si enim non abiero, Paracletus non veniet ad vos»⁽¹⁷⁾. Rursus ait: «Vos autem scitis Spiritum Sanctum et in vobis habitat»⁽¹⁸⁾. Si in illis habitasset, quomodo dixisset: «Si enim non abiero, Paracletus non veniet ad vos»⁽¹⁹⁾? itaque bene dixit: «In proverbii locutus sum vobis»⁽²⁰⁾. Si ergo controversiam ac lites suscitemus, nequimus obsequi fide Scripturae.

Illud autem quod dicit: «Eo et venio», necesse est ut ita intelligamus: «Eo», id est, quum desistat facere miracula per viros sanctos, et «Venio», quum faciat prodigia per viros justos ac veraces; tamquam sol, qui splendescit et illuminat omnia quae in aëre sunt quaeque in mare; et sicut plurimi adsunt qui non vident eius splendorem, tum quia oculis carent, tum quia dormiunt; et qui oculos habent et expergefacti sunt, suaves ejus vident splendores; ita et Deus per Filium et Spiritum Sanctum, nullo pacto de loco in locum movetur; sed aliquando absconditur, id est desistit, et aliquando revelatur prodigiis, quae operatur, sed ipse natura nullibi unquam apparet. Dictum est: «Spiritus Sanctus expulit eum in desertum»⁽²¹⁾. Et quomodo haec ver-

(12) Joh. I, 12 - 13.

(13) Joh. XVI, 10, 16, 17.

(14) Joh. XVI, 32.

(15) Joh. XIV, 26.

(16) Joh. XV, 26.

(17) Joh. XVI, 7.

(18) Joh. XIV, 17.

(19) Joh. XVI, 7.

(20) Joh. XVI, 25.

(21) Mc. I, 12.

ba «agebatur a Spiritu in desertum»⁽⁵²⁾ intelligenda sunt, quum ipsem J. Christus dixerit apostolis: «Ego mittam vobis Spiritum Sanctum»⁽⁵³⁾? Et si Pater in eo ipso erat qui omnia opera ficeret, quomodo dicere poterat: «In Spiritu Dei (imperio scilicet ac potestate) ejicio daemones»⁽⁵⁴⁾? et si Deus omnia operatur, cur dicit: «Spiritus Sanctus dat dona sua cuicunque ipse voluerit»⁽⁵⁵⁾? et si Spiritus Sanctus donat, quomodo de Filio dixit: «Ascendens in altum, captivam duxit captivitatem et dedit dona hominibus»?⁽⁵⁶⁾ et addit etiam: «Deus posuit in Ecclesia, primum Apostolos»⁽⁵⁷⁾, ac interdum dicit: «Qui descendit in inferiores partes terrae, est ipse qui ascendit super omnes caelos, et ipse dedit quosdam quidem apostolos, alios vero evangelistas»⁽⁵⁸⁾, et his verbis nullo modo differunt inter se Pater et Filius et Spiritus Sanctus; sed tres simul habitant in uno eodemque templo, omnesque sanctificant homines, credentes in eos; et simul dant dona; quod enim dat Pater, idem dat et Filius, idem et Spiritus Sanctus. Omnes enim creaturae sunt Patris, quas fecit per Verbum suum et Spiritum Sanctum. Et propterea quod consubstantiales sunt Pater et Filius et Spiritus Sanctus, Moyses in cantico benedictionis dixit: «Ego sum Dominus, et nullus alias est praeter me; ego occido et ego vivifico; ego vulnero et ego medeor, et nemo est qui extrahat vos de manibus meis»⁽⁵⁹⁾;

(52) Lue. IV, 1.

(53) Joh. XV, 26.

(54) Mt. XIII, 28.

(55) I Cor. XII, 11.

(56) Eph. IV, 8.

(57) I Cor. XII, 28.

(58) Eph. IV, 9.

(59) Deut. XXXII, 39.

զիա՞րդ լուիցուք, «Հոգին վարիցէ զնա»⁽³³⁾, եթէ
ինքն հրամայիցէ Հոգւոյն. թէ Հոգին հանէր յանա-
պատ, զիա՞րդ ասէր «Ես առաքեմ զՀոգին»⁽³⁴⁾. եւ
թէ Հայր որ ի նմայն է զործէր զզործան, զիա՞րդ
ասէր թէ «Հոգւովն Աստուծոյ իշխանութեամբ հա-
նեմ զգեւո»⁽³⁵⁾. եւ եթէ Աստուած զործիցէ զամե-
նայն, զիա՞րդ ասէ. «Հոգին տայ պարզեւս ում ինքն
եւ կամի»⁽³⁶⁾. եւ թէ Հոգիս տայ, զիա՞րդ ասէ⁽³⁷⁾
վասն Որդւոյ. «Ել ի բարձունս եւ գերեաց զգե-
րութիւն եւ ետ պարզեւս մարդկան»⁽³⁸⁾: Ասէ թէ
«Աստուած եղ յեկեղեցւոջ, նախ զառաքեալս»⁽³⁹⁾.
եւ երրեմն ասէ թէ «Որ էջ ի ստորին կողմն երկրի,
նոյն է եւ որ ել վերոյ քան զերկինս. եւ նա ետ զո-
մանս առաքեալս, զոմանս աւետարանիչս»⁽⁴⁰⁾. եւ
այս բարբառով ոչ են որիշ Հայր եւ Որդի եւ Հոգի
Սուրբ ի միմեանց. այլ ի միասին բնակեն ի մի տա-
ճար, եւ սրբեն զամենայն մարդ որ հաւատայ. ի
միասին տան զպարզեւսն, զի զոր Հայր տայ, զնոյն
ասէ թէ եւ Որդի տայ, զնոյն եւ Հոգին Սուրբ: Ամե-
նայն արարածք՝ արարածք են Հաւը զոր արար Որդ-
ւովն եւ Հոգւովն իւրով. եւ զի մի իսկութեան են
Հայր եւ Որդի եւ Հոգին Սուրբ, ցարինեալ փառն⁽⁴¹⁾
Մոլուէս ասէ. «Ես եմ Տէր, եւ չիք այլ բայց յինէն.
ես մեռուցանեմ եւ ես կեցուցանեմ, ես հարկանեմ եւ
ես բժշկեմ, եւ չիք ոք որ հանցէ զձեղ ի ձեռաց

(33) Դաւկ. Դ. 1

(34) Յովհ. ԺԵ. 26

(35) Մոմ. ԺԲ. 28

(36) Ա. Կոբ. ԺԲ. 11

(37) Եփես. Դ. 8

(38) Ա. Կոբ. ԺԲ. 28

(39) Եփես. Դ. 9

(40) Այսպէս ունի Զ. - Հաւատա-

րէն ըլլալու է Հյորհեալ փառնք,

ակնարկելնիվ Մովսէսի որհնու-

թեան կամ փառաբրութեան Բ.

Օրէնքի ԼԲ. զիլով: Հմմա. Եղեկ.

Դ. 12 օՌհեալ են փառք Տեսան

ի անդառչէ իւրժէ:

իմոց»⁽¹⁾ . Եւ «լու՛ր, Խորայէլ, Տէր Աստուած քո՝
Տէր մի է»⁽²⁾ . Եւ Դաւիթ առէ . «բարձր եղեւ անուն
նորա միայն»⁽³⁾ . Եւ Եսայի . «Ես եմ Տէր՝ որ արարի
զամենայն . ձգեցի զերկինս միայն Եւ հաստատեցի
զերկիր առանձին»⁽⁴⁾ . Եւ Տէր մեր առէ . «Այս են
կեանք Եւ ծանիցեն զքեզ միայն ճշմարիտդ Աս-
տուած»⁽⁵⁾ . Եւ Առաքեալ առէ . «Դու միայն ես թա-
գաւոր թագաւորաց Եւ Տէր տերանց . Քո միայն են
կեանք Եւ բնակեալ ես ի լոյս անմատոց»⁽⁶⁾ . Եւ
թէ «Մի է Աստուած հայր ամենայնի ի վերայ ամե-
նայնի Եւ յամենայնի»⁽⁷⁾ : Զամանէ զորմէ քարոզե-
ցին մարզարէքն Հոգևոյ նորա թէ «միայն արար
զամենայն» , առէ Դաւիթ «Բանիւ Տեառն երկինք
հաստատեցան Եւ Հոգևոյ բերանոյ նորա [ամենայն
զարութիւնք նոցա]»⁽⁸⁾ . և աւետարանն «Ամենայն
ինչ նովաւ եղեւ»⁽⁹⁾ , որ երեւին Եւ որ ոչ երեւին .
Եւ զարձեալ առէ . «Ամենայն Եւ [յ]ամենայն[ի]
Քրիստոս է»⁽¹⁰⁾ . Եւ «Եթէ Քրիստոս չէ ի ձեզ, ապա
չէք նորա»⁽¹¹⁾ . Եւ Եթէ «ի ներքին մարդն բնակեսցէ
Քրիստոս»⁽¹²⁾ , այս է՝ փառաւորեալ բնութիւն աս-
տուածութեանն : «Ծնաւ ձեզ, առէ, այսաւը կենա-
րար Տէր և աւծեալ»⁽¹³⁾ . «այսաւը»զոր մարզարէտ-
ցան Դաւիթ վասն Քրիստոսի Եւ առէ . «Տէր ա-
սաց ցիս, որդի իմ ես զու Եւ ես այսաւը ծնայ
զքեզ»⁽¹⁴⁾ : Այսաւը կոչեցաւ մարմինն Յիսուսի
աստուած Եւ աստուածութիւնն նորա հոգի Եւ զաւ-

(1) Բ. Օբ. ԱԲ. 39

(14) Սղ. ԱԲ. 6

(2) Բ. Օբ. Ձ. 4

(15) Յով. Ա. 3

(3) Սղ. ԱԲ. 12

(16) Կող. Գ. 11

(7) Ես. ԱՊ. 24

(17) Հո. Ը. 9

(5) Յով. Ճ. 3

(18) Եփես. Գ. 17

(22) Ա. Տիժ. Ձ. 15

(19) Ղաւկ. Բ. 11

(23) Եփես. Գ. 5

(20) Սղ. Բ. 7

praeterea: «Audi, Israël, Dominus Deus tuus, Dominus unus est»⁽⁶⁰⁾; et David dixit: «Exaltatum est solum nomen ejus»⁽⁶¹⁾, et Isaias: «Ego sum Dominus, qui feci omnia, solus extendi caelum et (solus) creavi terram»⁽⁶²⁾. Et Dominus noster ait: «Haec est vita, ut cognoscant te solum Deum verum; et quem misisti»⁽⁶³⁾; et Apostolus dicit: «Tu solus es Rex regum et Dominus dominantium; tu solus es vita, et inhabitas in lucem inaccessibilem»⁽⁶⁴⁾; et praeterea: «Unus est Deus, Pater omnium, super omnia et in omnibus»⁽⁶⁵⁾, de quo praedicaverant prophetae per Spiritum ejus, ipsum solum omnia fecisse, de hoc ipso dicit David: «Verbo Domini caeli firmati sunt, et Spiritu oris ejus [omnis virtus eorum]»⁽⁶⁶⁾; et Evangelium dicit: «Omnia per ipsum facta sunt, visibilia»⁽⁶⁷⁾ et invisibilia; et iterum dictum est: «Omnia et in omnibus est Christus»⁽⁶⁸⁾, et, «Si Christus non est in vobis, ergo et ejus non estis»⁽⁶⁹⁾. Rursus scriptum est: «In interiori homine habitabit Christus»⁽⁷⁰⁾, hoc est, gloriosa natura divinitatis. «Natus est vobis hodie, dicit, vivificans Dominus et Christus»⁽⁷¹⁾; hodie, quemadmodum praedicaverat David de Christo et dixerat: «Dominus dixit ad me: Filius meus es tu, ego hodie genui te»⁽⁷²⁾. Hodie corpus Jesu appellatum est Deus, ejusque Divinitas, Spiritus, Potentia, Sapientia, Verbum et

⁽⁶⁰⁾ Deut. VI, 4.

⁽⁶¹⁾ Ps. CXLVIII, 12.

⁽⁶²⁾ Is. XLIV, 24.

⁽⁶³⁾ Joh. XVII, 3.

⁽⁶⁴⁾ I Tim. VI, 15.

⁽⁶⁵⁾ Eph. IV, 6.

⁽⁶⁶⁾ Ps. XXXII, 6.

⁽⁶⁷⁾ Joh. I, 3.

⁽⁶⁸⁾ Col. III, 11.

⁽⁶⁹⁾ Rom. VIII, 9.

⁽⁷⁰⁾ Eph. III, 17.

⁽⁷¹⁾ Luc. II, 11.

⁽⁷²⁾ Ps. II, 7.

Lumen, non vero ipse appellatus est Deus, quia «In principio Verbum erat apud Deum, et Deus erat Verbum, et omnia per eum facta sunt»⁽⁷³⁾, qui fecit corpus hominis de limo terrae, et inspiravit in faciem ejus spiraculum vitae, non de sua essentia vel de quolibet alio, verum ex nihilo creavit et inspiravit in primum hominem, et hoc modo omni tempore; et non prior est tempore animae creatio quam corporis, sicut dicit Propheta: «Fingit animam hominis in eo»⁽⁷⁴⁾. Ipse autem naturaliter habitat in lumine suae ipsius essentiae, et per omnia transit subtili et invisibili virtute, et cum nullo miscetur neque confunditur neque ab ullo continetur, sed ipse circumscribit et circumdat omnia.

Sed forsitan dicas: Quomodo omnes creaturae sunt in eo, quum earum plurimae immundae sint? Qui hoc cogitas, adspice, quae solem, qui ejus est creatura, et oriens super omnia extendit suos radios, nec ex mundis unquam mundatur, neque unquam immundis commiscetur neque inquinatur; et similiter ignis omnia, ad quae approximat, mundat et expurgat, ipse vero nullo modo inquinatur, ita, si hi duo, qui eamdem et parem habent naturam creaturarum, immundis non inquinantur, sed potius haec expurgant; quanto magis inscrutabilis illa ac simplicissima natura mundat atque expurgat, neque tamen confuse, sed prudenti praestantique sapientia? Ne autem existimes,

(73) Joh. I, 1-2.

(74) Zach. XII, 1.

բութիւն եւ իմաստութիւն եւ բան եւ լոյս, եւ ոչ
եթէ կոչելով կոչեցաւ աստուած, զի «ի սկզբանէ
էր Բանն առ Աստուած, եւ աստուած էր Բանն.
ամենայն ինչ նովաւ եղեւ»⁽³¹⁾, որ արար զմարմին
մարդոյ ի հողոյ. եւ փշեաց ի նա շունչ կենդանի,
ոչ յիւրմէ բնութենէ եւ յայլ իմեքէ, այլ հաստա-
տեաց յոշընչէ եւ փշեաց ի մարդն յառաջին, եւ ըստ
նմին աւրինակի եւ յամենայն ժամանակ. եւ չէ ե-
րէց շունչն արարածով քան զատկծուած մարմնոյն,
որպէս եւ ասէ մարդարէն, թէ «Հաստատէ զոգի
մարդոյ»⁽³²⁾ ի նմա»⁽³³⁾: Բայց ինքն բնութեամբ
բնակեալ է ի լոյս անձինն իսկութեան, եւ ընդ ա-
մենայն անցանէ նուրբ եւ աներեւոյթ զաւրու-
թեամբ, եւ ընդ իմիք ոչ խառնի եւ ոչ արգելու.
այլ ինքն պատեալ եւ փակ ունի ընդ իւրեւ զա-
մենայն:

Բայց թերեւս ասիցես թէ զիա՞րդ զամենայն
արարածո ասես թէ ի նմա են, զի բազում ինչ է
յարարարծո որ ոչ սուրբ է: Որ զայդ ածես զմատ,
նայեաց ընդ արեգակնօս որ արարած նորա է, զի
ծաղեալ ծաւալեալ կայ ի վերայ ամենայնի առհա-
սարակ. ոչ ի սուրբ ինչ իրաց սրբի եւ ոչ ի պղծոյն
տոնու խառնուած եւ աղականայ. սոյնպէս եւ հուր
յոր եւ մերձեսցի՝ սրբէ եւ մաքրէ, եւ ինքն իւիք ոչ
աղականայ: Եւ թէ սոքա անկակիցք եւ համա-
զինք⁽³⁴⁾ արարածոց ոչ աղակովն աղականան, այլ
սրբելով սրբին. որչափ եւս առաւել անզնին եւ ոն-
խառնելի զաւրութիւնն առաւել սրբելով սրբէ, եւ
ոչ խառնիխուռն այլ ընարող իմաստութեամբ: Եւ

(31) Յովհ. Ա. 1-2

(32) Զ. մարդ

(33) Զար. ՃԲ. 1

(34) Զ. անկակիցք եւ համա-

զինք:

մի՛ յորժամ հայիցիս ընդ շափ թանձրութեան եւ
սեղմութեան արարածոց, կարծիցես թէ դժուարին
է զաւրութեանն անցանել ընդ նոսա եւ ոչ խառնել,
ունիս օրինակ [զ] չունչ որ հաստատեալ է ի կերպ-
արանս արարչին խաւսուն եւ իշխանութեամբ, յոր-
ժամ շարժի ուրեք հասանել եթէ յերկինս եւ թէ
յանդունզ, արագ եւ անարգել հասանէ եւ կարծէ
յընչի եւ յոչընչի լինել, իբրեւ չիք հնար արարածոց
լինել բնութեամբ յընչի եւ յոչընչի, բայց միայն
ամենազաւք զաւրութեանն որ ունի միազդ ի ձեռին
զոշինչն եւ զինչն. զի որպէս ի չգոյէ ած ի գոյս,
սոյնպէս կարող է ի զոյէ անտի ի չգոյն դարձու-
ցանել: Եւ թերեւս առաւել վասն այսորիկ ասի խաւ-
սաւզն բնութիւն չնչոյն՝ նմանութիւն Աստուծոյ.
զի որպէս սա կարծեաւք կարող է լինել յընչի եւ
յոչընչի, նոյնպէս արարիչ բնութեանն ճշմարտու-
թեամբ կարէ լինել յընչի եւ յոչընչի. եւ սա վասն
այսորիկ ասի նմանութիւն, զի կարծեաւք եւ ոչ
ճշմարտութեամբ կարէ լինել յամենայնի: Քանզի
ինչ որ նմանութիւն է, զնմանութեան կարգն պաշտէ
եւ ոչ զճշմարտութեանն աեղի ունի. որպէս աւրէնքն
զնմանութիւն ունէին զնորոց կտակարանաց, որպէս
մարգարէքն՝ ճրագունք արեղականն արդարու-
թեան: Բազում անզամ յորժամ լսեմք զազդի ազդի
վայրաց եւ զքաղաքաց, իսկ եւ իսկ անդ[թ] հասա-
նեմք մտաւք եւ նկարեմք փողոցս եւ հրապարակս,
եւ ի վայրոն՝ դաշտս եւ լերինս եւ ձորս եւ հովիտս.
եւ թէ դէպ լիցի անդ[թ] երթալ, ոչ այնպէս գտանին
որպէս մտաւք նկարէաքն: Արդ չունի զհաւաստի
պատկեր արարչին, որ ոչ յորժամ շարժի՝ ապա հա-
սանիցէ յոր կոյս զիմիցէ երթալ. այլ ճշմարտու-
թեամբ եւ բնութեամբ ի վերայ ամենայնի եւ
յամենայն աեղիս եւ ուր չիք տեղիք: Ո՞վ խորք
մեծութեան Աստուծոյ որ հաստատեաց կացոյց

quum densitatem et duritiam creaturarum adspicias, virtuti ejus difficile esse pertransire eas (creaturas), simulque iis non commisceri, en habes exemplum hujusce rei animam hominis, quae ad imaginem Creatoris facta, intellectu ac voluntate praedita, cum ad aliquem locum tendat, ad caelum et in abyssos celeriter et expedite pervenit, putatque in re et in nihilo esse posse, dum hoc facere impossibile est creature, at dumtaxat decet omnipotentem virtutem, quae uno eodemque modo rem et nihilum in suis tenet manibus; namque quemadmodum ex nihilo fecit omnia, sic etiam aliquid ex eo quod est ad nihilum convertere potest. Ideoque satius rationis particeps animi natura dicitur esse ad similitudinem Dei, quod cum istiusmodi esse potest in re et in nihilo, tum etiam naturae Creator vere ac reapse potest esse in re et in nihilo; et in hoc adest similitudo, propterea quod specie et non reapse in omni re esse potest, itemque quae similitudo est, similitudinis rationem persequitur, neque veritatis tenet locum; quemadmodum Novi Testamenti similitudinem Vetus Lex p[re]se ferebat et Prophetae similitudinem lucernae Solis Justitiae. Ut, cum saepe audiamus quendam de multis locis vel de urbibus loquentem, confessim illuc mente pervenimus, fora, semitas, plateasque mente nobis effingimus nec non et campos, montes, valles saltusque; at si quando illuc pervenire contigerit, non quomodo illa ficta animo erant, inveniuntur, itaque nemo potest veram imaginem habere Creatoris, qui ut adsit ubi vult, ullo motu non eget; sed vere et natura sua super omnia et ubique locorum est, quin etiam extra omnia loca. O magnitudinis Dei profunditas! qui cunctas creavit creaturas constituitque

super nihilum, investigabilia minimeque investigabilia, visibilia et invisibilia, et citra ullam invidiam incorporea ac immortali natura omnes donavit rationi participes et tanquam largitor munificus et consilio immutabilis, ita aperte manifestavit beneficia, ut etiam quo tempore quam maximum crimen patraverint illae (rationales creaturae) libero ipsarum arbitrio, nullo pacto immortalitatem earum in mortalitatem mutavit, neque libertatem unquam in infirmitatem, ut scriptum est: «Fidelis est Deus, et non potest mentiri»⁽⁷⁵⁾. Et quid dico, immortalitatis et potestatis donis eas exornavit? Immo nulla invidia quominus intellectuales creaturae nomine ipsius Dei et Domini appellarentur prohibuit. Et omnium natura intellectualium creaturarum ex visibilibus rebus composita est, id est, ex quattuor elementis: ex calore et frigore, ex humore et siccitate; istae enim inscrutabiles, illae autem invisibles; hae visibles, illae vero invisibles, hae fluxae, illae constantes ac stabiles. Omnia quae sub caelo sunt, ea quattuor elementis composita sunt; fortasse etiam caelum, quia sub aspectum cadit et potest adspici investigarique oculis corporeis; naturas vero supernarum virtutum ac daemonum, itemque animas hominum, impossibile est videre oculis corporeis, unaquaeque enim natura sibi consubstantiale videt, non vero diversam. Sed forte dicas: Quomodo angeli naturam igneam non habeant, quum ignem et spiritum appelleat eos S. Scriptura: «Fecit, inquit, angelos suos spiritus et ministros suos flammam i-

(75) II Tim. II, 13.

զամենայն արարածս յոչընչի, անքնինս եւ քննելիս, աներեւոյթս եւ երեւելիս, եւ աննախանձ շնորհեաց անմարժին եւ անմահ բնութիւն ամենայն խաւսնոց. եւ որպէս⁽²⁾ յորդառատ եւ անզեղջ յայտ արար զրարերարութիւն իւր, զի թէ եւ անհնարին յանցանս ինչ յանցանիցեն իշխան ազատութեամբն, ոչ դարձուսցէ զանմահութիւննոցա ի մեռելութիւն, եւ ոչ զկամակար անմնիշխանութիւնն բերցէ իջուսցէ ի տկարութիւն. որպէս եւ գրեալ է թէ «Հաւատարիմ է Աստուած եւ զանձն իւր սուտ առնել ոչ կարէ»⁽³⁾: Եւ զի՞նչ ասեմ թէ անմահութիւն եւ իշխանութիւն շնորհեաց նոցա, ուր զաստուածն եւ զտէր անուն ոչ արդել աննախանձ ի խաւսուն արարածոց. եւ ունի բնութիւն ամենայն խաւսնոց խառնուած ի զննելեաց, այսինքն՝ ի չորից բնութեանց, ի ջերմութենէ եւ ի ցրտութենէ, ի խոնաւութենէ եւ ի ցամաքութենէ. զի սոքա անքնինք են եւ նոքա անզննելիք. սոքա երեւելիք եւ նոքա աներեւոյթք. սոքա անցանելոցք եւ նոքա առանց անցանելոյ: Ամենայն ինչ որ ի ներքոյ երկնից է, ի չորից բնութեանց կայ. թերեւս եւ երկնիք, զի տեսանելիք է եւ զննի աչաց մարմնաւորաց. իսկ զրնութիւն վերին զաւրութեանցն եւ զդիւացն եւ զշնչոց մարդկան չէ հնար մարմնաւոր աչաց տեսանել. քանզի բնութիւն զբնակից իւր տեսանէ, եւ ոչ զբնութիւն որ աւտար իցէ ի նմանէ:

Այլ թերեւս ասիցես, թէ զիա՞րդ ոչ ունիցին հըրբեշտակք բնութիւն հրեղէն. զի ահաւանիկ Գիրք հուր եւ հողմ անուանէ զնոսա. «Արար, ասէ, զհրեշտակս իւր հողմս եւ զպաշտաւնեայս իւր ի բոց հը-

(2) Զ. պէս

(3) Բ. Տիմ. Բ. 13

բոյ»⁽²⁾ : Այլ տես զի հուր եւ հողմ երեւին եւ զննին, եւ նոքա ոչ երեւին եւ ոչ զննին. եւ դարձեալ յորժամ երեւեցան երբեք երբեք, ոչ միով կերպարանաւք երեւեցան. այլ երբեմն ի նմանութիւն քրովբէից, երբեմն ի նմանութիւն կառաց եւ գաղանաց, երբեմն իրբեւ թեւաւորք եւ երբեմն ի կերպարանս մարդկան. եւ այս ամենայն բազմափոխ կերպարանաւք յայտ է թէ ոչ են երեւելիք եւ զննելիք: Այլ կոչեցան հուր՝ վասն այսորիկ զաւրութեան զոր ունին, զի որպէս հրոյ ոչինչ կայ առաջի, յորժամ բորբոքիցի յայրել, նոյնպէս եւ ոչ նոցա ինչ առաջի կարէ կալ, յորժամ առցեն հրաման գործել զգործ վրիժուցըն հատուցման:

Ասին եւ հողմ վասն երագ եւ նուրբ բնութեանն: Եւ այս չէ հնար ասել զնոցանէ թէ զինչեղէն իցեն. քանզի եւ ոչ զմեր ոգիսն գիտեմք թէ զինչեղէն իցեն. եւ վասն այսորիկ ասացաք վերագոյն, թէ արարածս անքնինս եւ քննելիս, զի այնք որ ոչն քննին, ծանիցէ զակարութիւն իւր, եւ կարճեսցի ի քննելոյ զանքնին արարիչն:

Դարձեալ վասն բնութեանց ասացուք: Ասի բնութիւն արարչին զաւրութեամբ ունի խսկութամբ զբնութիւնն. ասի եւ ամենայն խաւսոց մի բնութիւն, իրբեւ ոչ թէ խսկութամբ ունէին ի ընէ. այլ յորժամ հաստեցան՝ կոչեցան բնութիւնք: Եւ զի ասին ամենայն խաւսունք մի բնութիւն, ոչ եթէ վասն զի յիմեքէ ի նիւթոյ ինչ արարան, այլ զի զմի խաւսողութիւն եւ զիշխանութիւն եւ զմի արարուած ունին: Ասին դարձեալ բնութիւնք եւ չորքն ստիքիւք. այսինքն՝ չերմութիւն, ցրտութիւն, խոնաւութիւն, ցամաքութիւն. եւ ոչ խսկութիւն ունին

gnis»⁽⁷⁶⁾; at animadverte, quaeso, ignem ac flammam apparere et adspici, illi autem (angeli) minime sub sensibus cadunt. Et rursus cum aliquando visi sunt, non una eademque specie vel figura apparuerunt sed modo in similitudinem cherubim, modo in curruum et ferarum similitudinem, modo ut reges, modo in formam hominum; et ex his omnibus diversimodis formis patet ipsos non esse visibles ac scrutabiles. Illi autem propter virtutem quam habent, ignis appellati sunt; quemadmodum enim nihil igni resistit quum accendatur, qui omnia exurit et inflammat, sic etiam nihil eis resistere potest, quum vindicare (iniurias Domini) jubentur.

Itemque ventus appellati sunt propter celerem ac subtilem naturam; itaque de iis dici non potest quid sint, nescimus enim et nostrae animae quid sint; ideo superius diximus eos esse creaturas inscrutabiles et investigabiles, ut ex his quae investigari non possunt, intelligat (homo) suam impotentiam, neque suum Creatorem inscrutabilem scrutari audeat.

Rursus loquamur de naturis. Natura Creatoris essentialiter suam habere naturam dicitur; omnes quoque rationales (ratione praediti) unius esse naturae dicuntur, non ideo quod essentialiter eam ab aeterno habeant, sed naturae appellatae sunt, quum creatae fuerunt; et iterum omnes rationales creaturae unius esse dicuntur naturae non properea quod ex una eademque substantia factae sint, sed quia rationem et liberam voluntatem et corporis constitutionem parem et similem habent omnes. Naturae nuncupantur necnon et quattuor elementa, id est, calor, frigus, humor

⁽⁷⁶⁾ Ps. CIII, 4.

ac siccitas; nec tamen unumquodque eorum suam a seipso naturam obtinet, uti blasphemant ethnici homines, et rerum multitudinem in unitate naturae contentam; itemque cuncta corpora, in terris habitantia, unius esse naturae dicuntur, propterea quod ex una eademque proveniunt terra; et quamquam ex omnibus corporeis sola hominum natura digna erit in aeternum post resurrectionem vivere, nihilominus omnes ex una eademque terra sunt.

Praeterea una natura dicitur esse omnibus in aquis habitantibus, ex uno enim ipsoque humore habent vitam; itaque unumquodque suum proprium exhibit effectum, neque est quod extra naturam suam possit effectus proferre. Sic et angeli opera terrestrium gerere nequeunt; et licet ignis ac ventus essent, ut appellantur, tamen impossibile esset eos cum corporeis matrimonium inire. At cum illi ne corpora quidem habeant neque adspici queant, hoc satis est ad illos perversos increpandos, qui suas lutulentas spuriates in illam purissimam cupiunt proicere naturam.

Caelestes autem militias libero arbitrio esse praeditas dicimus, ac deliberate ad bonum malumque verti posse et earum esse contra ambitionem et invidiam certare ideoque aut virtute praestare gloriaque affici, aut propterea perverti ac labi: quemadmodum virtute praestiterunt superni chori et gloriam consecuti sunt, diabolus autem depravatus cum suis militibus gloria exutus fuit. Si vero ne daemones quidem matrimonium cum corporeis inire possunt, qui semper homines ad turpitudines sollicitent, ut sibi comites ad inferos habeant, quanto magis sancti ac mundi ministri Dei sanctissimi, qui peccatorum conversione laetificantur.

զրնութիւն իւրաքանչիւր, որպէս արտաքինքն հայ-
Հոյեն եւ զնեն իսկ զբազումն ընդ միով իսկիւն: Ասին
և բնութիւնք ամենայն մարմնաւորաց որ ի ցամաքի
են մի բնութիւն. վասն զի ի միոջէ Հողոյ են. թէպէտ
եւ արժանի եղեւ մի բնութիւն մարդկան յամենայն
մարմնաւորաց յետ յարութեանն յաւերժ կենդանի
լինել. սակայն բնութեամբ ի միոջէ երկրէ են:

Ասի մի բնութիւն ամենեցուն որ ի ջուրս են,
զի [ի] մի խոնաւութենէ ունին զկենդանութիւն եւ
իւրաքանչիւր արգասիս. եւ չիք ոք որ արտաքոյ իւ-
րոյ բնութեանն կարասցէ արգիւնս ինչ ցուցանել.
ոչ հրեշտակք զգործս մարմնաւորաց գործել կարեն.
թէ որպէս ասինն՝ էին հուր եւ հողմ, սակայն չէր
նոցա հնար ամուսնանալ ընդ մարմնաւորս. թող թէ
զի անմարմին եւ անզնին են, բաւական է այս ի
կշտամբութիւն կամակորացն, որ զիւրեանց թան-
ձրամած մրուրն սկախառն զյստակ բնութեամբն ար-
կանել կամին:

Այլ մեք զայս ասեմք զզաւրացն երկնից, թէ
ունին անձնիշխանութիւն եւ ազատութիւն, եւ կա-
րեն դառնալ կամակար մտաւք ի բարի եւ ի չար. եւ
է նոցա պատերազմ ընդ փառասիրութիւն եւ ընդ
նախանձու, եւնովին առաքինանան եւ փառաւորին,
կամ տկարանան(⁽³⁵⁾) եւ անկանին. որպէս առաքինա-
ցան վերին կարգքն եւ փառաւորեցան, եւ վատթա-
րեցաւ սատանայ զաւրաւք իւրովք եւ անկաւ ի փա-
ռաց: Այլ ընդ մարմնոյ ամուսնանալ եւ ոչ դիւաց,
որ միշտ յաղտեզութիւն զրգուեն զմարդիկ՝ առնել
իւրեանց ուղեկիցս ի գեհենն, զոյ հնար, թող թէ
սրբաչք սուրբ պաշտաւնէից սրբոյն(⁽³⁶⁾) Աստուծոյ,
որ ուրախանան ընդ զարձ մեղաւորաց:

(35) Զ. կամակարանան

(36) Զ. սրբոցն

Եւ այսու յայտ է թէ չիք ինչ չար կամ բարի բնութեամբ, թէպէտ եւ վկայեցաւ ի սուրբ բերանոյն, թէ զամենայն զոր արար Աստուած գեղեցիկ եւ վայելուչ է: Եւ արդարեւ գեղեցիկ են ամենայն զործք Աստուծոյ. այլ բարի եւ չար ի կամաց եւ ի զործոց լինին. ամենայն կարգք որ անձնիշխանութիւն եւ ազատութիւն ունին յարարածի բնութեան իւրեանց, եւ այլք եւս որ ոչ ունին անձնիշխանութիւն, ոչ բարի կոչին եւ ոչ չար բնութեամբք, այլ գեղեցիկ: Եւ սատանայ որ չարն կոչի այժմ վասն ապատամբող մտացն, զոր ստացաւ ինքն իւրով կամակորութեամբն, չէր ի բնէ չար եւ չարչարիչ, այլ ինքն կամեցաւ եւ եղեւ չար. եւ ոչ որպէս ոմանք բամբան՝ թէ յայն իսկ հաստատեցաւ զի եղիցի փորձիչ արդարոց եւ գահիճ մեղաւորաց: Զի թէ յայն հաստեալ էր, եւ ոչ ի վախճանի գեհենն խոստացեալ լինէր այնմ՝ որ միշտ կատարէ զզործ իւր յոր հաստատեցաւ, այլ պարզեւի եւս արժանի լինէր: Ոչ առեմ թէ ոչ առնել կարէ Աստուած զինչ եւ կամի. այլ որ ոչ վայելէ արդարակշոփիչ ստուգութեանն նորա, զայն ոչ առնէ: Եւ ոչ զաւրութիւն ինչ բընաւոր է սատանայ, թէ բռնարար ինչ ապատամբքեաց եւ կամ թէ բռնի զոք վարիցէ ի չարիս, այլ պատրանաւոր եւ զրովելով. եւ վկայ զի ասէինն. «Զի՞ կայ մեր եւ քո, Յիսուս որդի Աստուծոյ, եկիր տարաժամ կորուսանել զմեզ»⁽¹⁰⁾: Եւ զի ոչ բռնի վարէ զոք ի չարիս, այլ որպէս եւ որչափ առնու հրաման՝⁽¹¹⁾ այնշափ փորձէ, ի փորձութեանցն իմանամք որովք փորձեաց զՅովք. զի ոչ որպէս եւ կամեցաւ փորձեաց, այլ որպէս եւ ա՛ռ հրաման, եւ զի ոչ աւելիքան զկար մարդկան փորձէ զնոսա փորձիչն, զի

Itaque nihil natura bonum vel malum esse constat, quamquam os sanctum testimonium perhibuit omnia quae fecerit Deus pulchra esse ac bona; certe quidem pulchra sunt omnia opera Dei; tamen bonus vel malus e voluntate et operibus fit quilibet ordo liberum arbitrium juxta naturam suam habens; caetera autem libero arbitrio carentia nec bona neque mala natura appellantur, sed pulchra. Diabolus autem, qui nunc propter rebellem mentem quam sua perversitate nactus est, malus appellatur, non erat natura sua nec malus nec nocens, verum ipsem voluit et factus est malus. Neque sicut quidam temere effutint, ideo creatus esset ut tentaret justos ac peccatores torqueret; etenim si ad hoc esset creatus, Deus ei gehennam postremo comminatus non esset, quum semper opus suum ad quod esset creatus perfecisset, quinimmo ille praemio dignus fuisse. Nego Deum non posse facere quidquid velit, sed quodcumque dedecet justam veritatem id non facere. Neque diabolus est potestas violenta, non secus ac si violenter rebellaverit vel quemquam violenter ad malum impulerit, sed potius insidiis ac blanditiis hoc facit, testibus illis qui dicebant: «Quid nobis et tibi, Jesu fili Dei? Venisti huc ante tempus torquere nos»⁽⁷⁾; et quod neminem violenter ad malum impellat, sed quomodo et usquequo ei permittatur eatenus tentet, discimus ex eo quod tentavit Job; non enim quantum ipse voluit, sed quantum jussus est; et quod diabolus non tentet

⁽⁷⁾ Mt. VIII, 29.

plusquam pro viribus hominis: «Fidelis enim autem Deus est, inquit, qui non patietur vos tentari supra id quod potestis, sed faciet etiam cum tentatione proventum ut possitis sustinere»⁽⁷⁸⁾. Et quamquam tentator bonitatem suam, quam (a Deo) accepit, in malitiam convertit, tamen auctor bonorum malitia ejus ad nostrum bonum utitur: justos etenim per eum purificat, et sanctos in ejus camino probat ac mundat; necnon sordes ac rubiginem peccatorum ejus camino elicit, eumque confusione afficit per viros probos qui eliguntur. Eumque praescientia carere ex eo patet, quod confuse pugnat, ita intelligimus de omnibus ratione praeditis qui sua voluntate ad bonum vel malum sese convertant; atque juxta opera consequuntur nomina. Malum et bonum non re exsistunt, sed ex operibus qui olim boni erant, mali, qui autem olim mali, postea boni appellantur; itaque naturae nunquam mutatae sunt, neque facta est earum immutatio, sed naturae manserunt eaedem, at nomina tantummodo juxta opera conversa sunt; eodem pacto intelligatur etiam de angelis, et de daemonibus et de hominibus, qui ratione praediti sint, necesse est. Iterum animae hominum sunt immortales, quam ob rem dicit David: «Auferes spiritum earum et deficient»⁽⁷⁹⁾, et iterum, «Exhibit spiritus ejus et revertetur in terram suam»⁽⁸⁰⁾; et Elias ait: «Revertatur anima pueri hujus in viscera ejus»⁽⁸¹⁾; et Dominus ait: «Animam non possunt occidere»⁽⁸²⁾; anima enim vivet postquam a corpore separatur, sicuti audivimus ex Scriptura divina; sed utrum perfecta scientia praedita sit ut qui-

⁽⁷⁸⁾ I Cor. X, 13.

⁽⁸¹⁾ III Reg. XVII, 21.

⁽⁷⁹⁾ Ps. CIII, 29.

⁽⁸²⁾ Mt. X, 28.

⁽⁸⁰⁾ Ps. CXLV, 4.

«Հաւատարիմ է, ասէ, Աստուած, որ ոչ արկցէ զձեզ
ի փորձութիւն աւելի քան զկարն ձեր. այլ արասցէ
բնդ փորձութեան եւ զելսն, զի համբերել կարաս-
ջիք»⁽²²⁾: Եւ զի թէպէտ եւ փորձիչն զբարութիւն
իւր զոր առ՝ ի չարութիւն զարձոյց. սակայն բարե-
րարն չարութեամբ նորա բարեպէս⁽²³⁾ կատարէ. զի
զարգարսն նովաւ զտէ եւ զսուրբ[ս]ն⁽²⁴⁾ ի նորա
բովսն քննէ եւ պարզէ. եւ զմեղաւորաց զաղտն եւ
զժանդն՝ նորա հալոցաւքն երեւեցուցանէ. եւ նմին
ամաւթ եւ կորանս հասուցանէ առաքինեաւքն որ
ընտրին: Եւ զի ոչ ունի կանխազիտութիւն՝ յայն-
մանէ յայտ է որ խառնիխուռն մարտնչի:

Սոյնպէս իմանամք զամենայն խաւսնոց թէ կա-
մաւք դառնան ի բարի կամ ի չար, եւ ըստ գործոցն
նոյնպէս եւ զանուանսն ժառանդեն: Եւ չարն եւ բա-
րին ոչ թէ անձինք ինչ են, այլ ի գործոցն անուանին,
որ երբեմն բարիք էին՝ չարք եւ որ երբեմն չարք՝ եւ
ապա բարիք. եւ այսու ոչ եթէ բնութիւնքն փոխե-
ցան եւ եղեն այլ ինչ. այլ բնութիւնն նոյն, եւ ան-
ուանքն ըստ գործոցն շրջեցան: Սոյն միաք պաշտին
ի հրեշտակս եւ ի գեւս եւ ի մարդիկ որ ունին խաւսո-
ղութիւն. եւ զի շունչք մարդկան անմահ են, Դաւիթ
ասէ. «Հանես զոգիս ի նոցանէ եւ մեռանին»⁽²⁵⁾,
եւ թէ «ելանէ հոգի նորա եւ զանայ ի հող իւր»⁽²⁶⁾:
Եւ եղիա ասէ. «Դարձցի հոգի մանկանս ի սա»⁽²⁷⁾:
Եւ Տէր ասէ. «Զոգին ոչ կարեն սպանանել»⁽²⁸⁾. զի
կենդանի է շունչ յետ լուծանելոյ մարմնոյ՝ լուաք
յաստուածեղէն զրոց. այլ թէ կատարեալ իցէ ի-

(22) Ա. Կոր. Ժ. 13

(25) Մդ. ՃՊ. 29

(23) բարեպէս (?) ամլուր ձեւ
Անկի դարսն մէջ:

(26) Մդ. ՃԵԵ. 4

(24) Զ. Առաքն

(27) Գ. ԲՊ. ԺԷ. 21

(28) Մաթ. Ժ. 28

մաստառթեամբ, որպէս ոմանք ի նմանէ ցուցանելոյ ասացին թէ խափանեալք յիմաստութենէ. որպէս այլք ըստ բանին Դաւթայ կարծեցին թէ «Ելանէ հողի ի նոցանէ եւ զառնայ ի հող իւր, եւ յայնմ աւուր կորիցեն ամենայն խորհուրդք նոցա»⁽¹⁰⁾, չէ քաջ յայտ եւ ոչ հարկ ինչ քննել. քանզի ոչ թէ ի մէջ մեղաց եւ արդարութեան, այլ այսչափ միայն զի հաւատացուք զի կենդանի է եւ կայ մնայ յարութեան⁽¹⁰⁰⁾ մարմնոյն. զի յորժամ նորոգեսցի զուգակիցն իւր ի հողոյ, ժառանգեն ի միասին դհատուցումն զործոց իւրեանց եթէ զբարի եւ եթէ զչար. ըստ այնմ զոր առաքեալն ասէ՝ թէ «Հանդերձեալ է Որդի Աստուծոյ զալ փառուք եւ առնել զհամառաւոն յաւիտենից»:

Այս են հաւատք ճշմարիտ որպէս հաւատայ եկեղեցի որ փրկեցաւ ծանրագին արեամբ Միածնին Աստուծոյ, որ է Աստուած յԱստուծոյ, եկն եւ եղեւ մարդ ի մարդկանէ. իբր ոչ եթէ զբնութիւն աստուածութեանն փոխեաց ինչ, այլ մինչ էր ի սուրբ արդանդի Կուսին, յամենայն յարդանդս սաղմ նըկարէր եւ միշտ շինէր զտաճարն իւր Հոգւովն Մրրով. յամենայն ստեղծուածս սազմից Փշէր շունչս եւ հաստատէր⁽¹⁰¹⁾. Քրիստոս Աստուած մեր. նմա փառք յաւիտեանս. ամէն:

(10) Սղ. ձեւ. 4

(100) Զ. անք յարուրիմ

(101) Ալարոց պակասաւոր կը

բուի:

dam dixerunt, an scientia careat ut alii, juxta illud Davidis cogitarunt: «Exibit spiritus ejus et revertatur in terram suam; in illa die peribunt omnes cogitationes eorum»⁽³³⁾, hoc non probe patet neque id inquirere opportunum est. Neque enim agitur de peccato vel de justitia, sed dumtaxat de eo quod animam vivere eamque resurrectionem corporis exspectare credamus, ut quum socius ejus renovatus sit ex terra, utrumque simul accipiat retributionem secundum opera sua, bonum aut malum, secundum id quod dicit Apostolus venturum esse Filium Dei cum gloria ad judicandum aevumque concludendum.

Haec est fides quam tenet Ecclesia, quae sanguine pretioso Unigeniti Filii Dei redempta est, qui est Deus de Deo, et venit et factus est homo ex muliere; minime quidem naturam divinitatis mutans; sed, quum esset in purissimo virginis utero, in omnibus uteris foetum effingebat ac semper aedificabat suum templum per Spiritum Sanctum, atque ad formandos omnes foetus, inspirabat in eos spiraculum eosque formabat Christus Deus noster, cui gloria in saecula; amen.



(33) Ps. CXLV, 4.

[724]

500

98 100
750

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



901000750